

ՅՈՒ ԵՐԹԱԾ  
ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹԻՒՆ

ՏՐ. ՅԱՎՀԱԽԵՆԻՑ ՇԱՀՄԱԿԻ

9(47.925)

Ծ - 79

Leyanna Golding

35 1/2 Butter ave

1 - 6 - 4

01 SEP 2011

9P

413

31 AUG 2007

9(47.925)  
b - 79

## ՅՈՐ ԵՐԹԱՍ ԱԼՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹԻՒՆ

Գրեց՝

ՏՈՔԹ. ՅՈՎՀԱՆՆԵՍ ՇՈՎՀԻԿԵՍՆ



Պօսթ-ըն

1 9 4 0

12566

9164

៩០៦

Սիրելի մօրս՝ գեղեցկագոյն ներկայացուցիչներէն  
մին տիպար հայ մայրութեան, որուն խանդակաք-ու խը-  
նամուտ սիրոյն, բարոյագիտական նշմարիտ ուսուցում-  
ներուն, մշտաք-ուն ու աչալուրջ հսկողութեան եւ  
իմաստուն ու յարանեւ առաջնորդութեան կը պարտիմ  
ինչ որ եմ:

8. ԾՐՎԻԿԵԱՆ



14506

2186-2002

## **ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ**

**ՔԱՆԻ ՄԸ ԽՕՍՔ**

**Ա. ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԴՅ**

**Բ. ՄՇԱԿՈՒԹԱՑԻՆ ՄԵՂԱՆՉՈՒՄՆԵՐ**

**Գ. ՄԵՂԱՆՉՈՒՄՆԵՐ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՆ ՄԵԶ**

**Դ. ՀԱՅ ԼԵԶՈՒԻ ԵՒ ԱՀԱՆԴՈՒԹԵԱՆՑ**

**ՈՒՍՈՒՑՄԱՆ ԹԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ**

**Ե. ՄԵՂԱՆՉՈՒՄՆԵՐ ՀԱՅ ԸՆՏԱՆԵԿԱՆ**

**ՄՐԲՈՒԹԵԱՆՑ ԴԷՄ**

**Զ. ՈՒՐԻՇ ԱՑԼԱՍԵՐԻՉ ՈՒ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ**

**ՄՈԼՈՒԹԻՒՆՆԵՐ**

**Է. Ի՞ՆՉ Է ԴԱՐՄԱՆԸ**

**1. Վերադարձ Դեպի Կրօն**

**2. Հայաստանեայց Եկեղեցի**

**3. Նոր սերումդի Ազգային ու Բարոյական  
Կրթութիւնը**

**4. Ազգային Առողջ Դաստիարակութիւն**

**5. Հայ Լեզուն ու Հայ Երգը**

**6. Հաւաքական Գիտակցութիւն**

**ու Կամեցողութիւն**

## ՔԱՆԻ ՄԸ ԽՕՍՔ

«Պայքար» օրաբերքի մէջ հրատարակուած՝ սոյն յօդուածաշաբքը գրքոյկի վերածելով, կը փափառիմ գոհացում տալ նախ իմ ըղձանեֆիս, որ ունեի յօդուածաշաբքը սկսելէս առաջ, եւ եղիբորդ բազում ընթերցողներու, համակիրներու եւ բարեկամներու թելադրութեանց ու պահանջներուն, զորս ստացայ վերջին ժանի մը շաբաթներու ընթացքին:

Այս գրքոյկին հրատարակութեամբ նպատակս է աւելի մշտնչենաւորել տպաւորութիւնը յայտնուած սըրտրաց խորհրդածութեանց, անվերապահ ու անխնայ ֆընինադատութեանց եւ շինարար թելադրութեանց:

Ամերիկահայութեան խղճմտանքը ցնցումի եւ արքնութեան կը կարօտէր: Մատնանշուած սխալներն ու չարիքները աւելի շատ արդիւնք են անտարքերութեան, անփուրութեան եւ անզգայութեան, բան վատասերման ու անվերադարձ օտարացման:

Հիմա ոք անաշառ ու անկեղծ զանադրութեամբ շեշտուեցան թերութիւնները, մատնանշուեցան սխալները եւ դատապարտուեցան զանցառութիւնները, ամբողջ ամերիկահայութեան զանգուածին մէջ ստեղծուեցաւ մտավիճակ մը, որ յոյժ նպաստաւոր է յառաջդրուած նպատակի յաջողութեան համար:

Տարակոյս չկայ, թէ այժմ, ամէնէն անտարքերներն ու յանցաւորներն անզամ, աւելի զգոյշ են իրենց առօրեայ ասլրումներուն մէջ, եւ իրենց խղճմտանքին միշտ խռովք մը կ'զգան երբեւիցէ փորձաւին իյնալ նոյն սխալներու մէջ:

Հետեւաբար պէտք է շարունակութիւն տալ այս մտա-

վիճակին, պէտք է միշտ արթուն պահել Հայուն մաքուր խղճմտանքը, պէտք է անընդհատ հնչեցնել ահազանգը:

Թախանձագին ու հզօր կոչ կ'ուղղեմ Հայ մամուլին, հայ բեմերուն, Հայաստանեայց Եկեղեցւոյ պաշտօնեաներուն, Հայ Կաքողիկէ եւ Հայ Աւետարանական Եկեղեցականութեանց, Հայ Ժաղաքական կուսակցութեանց, Հ. Բարեգործական Ընդհ. Միութեան, մեր կրթական ու մշակութային բոլոր մարմիններուն եւ նամանաւանդ Հայ գիտակից ու սրտցաւ հասարակութեան, շարունակելու այս անհրաժեշտ պայքարը եւ օժանդակելու վերջնական դարմաններու յաջողութեան:

Եթէ սկսի այս միամնուագ ու յարատեւ գործունելութիւնը, վստահ կ'ըլլայ յաջողութիւնը ու աներկբայելի՝ վերջնական յաղթանակը:

### ՅՈՎՀԱՆՆԻՍ ՇՈՎԻԿԵԱՆ

Ա.

## ՍՊԱՌԱՑՈՂ ՎՏԱՆԳԸ

Աշխարհաւեր սոսկավիթիար պատերազմը իր դըժընդակ սարսափներով, իր ահազդեցիկ իրականութեամբ, եւ ոչ թէ միայն ամիսներու եւ օրերու, այլ նոյն իսկ ժամերու եւ վայրկեաններու դաժան անակնկալներու յղութեամբ, այնքան զբաղեցուցած է, ինչպէս համայն աշխարհի, նոյնպէս եւ հայերուս ուշադրութիւնը, որ ոչ ժամանակ ու ոչ ալ տրամադրութիւն ունինք մըտածելու ուրիշ երեւոյթներու վրայ, որոնք թէեւ արտաքնապէս անլինաս, սակայն ներքնապէս կ'սպառնան մեր ազդային կեանքի բնականոն ու անվտանգ զարգացման:

Ամերիկահայ բեմն ու մամուլը բացառապէս զբաղած են ներկայ պատերազմով ու անոր յարակից դիւնագիտական ու միջազդային հարցերով, ու կը ջանան վերլուծել այն բարդութիւններն ու հաւանական տակնուվրայութիւնները, որոնք կրնան ազգել Հայաստանի վրայ եւս ու վտանգել Հայ ժողովուրդի Փիզիքական գոյութիւնը:

Շատ բնական ու շատ տեղին է այս մտահոգութիւնն ու հետաքրքրութիւնը:

Սակայն դիւնագիտական ու ռազմական խնդիրներու եւ կարելիութեանց հանդէպ ցոյց տրուած այս տարամերժ հետաքրքրութիւնը այնքան գրաւած է մեր ուշադրութիւնը, որ մենք ոչ թէ միայն կ'անտեսենք մեր ներքին կեանքը վրդովող, մեր էութիւնը հիմնապէս ցընցող ու մեր ինքնապահպանումի հիմերը քանդող մոլութիւններն ու տգեղ սովորութիւնները, այլ նոյն իսկ անդգայ ու անտարբեր կը դառնանք անոնց հանդէպ:

Իսկ երբեք պէտք չէ մոռնալ թէ քաղաքական կեան-

քի հսկայ փլուզումներն ու ելեւէջները չեն որ աղքերու կեանքը կը վտանգեն իսպառ, այլ անոնց հողին ու սիրտը խաթարող, անոնց հարազատ ներշնչումները պղտորող, անոնց տոհմային մաքուր նկարագիրը այլասերող երեւութապէս աննշմարելի ու անլինաս շարժումներն են, որ դանդաղօրէն, բայց անտարակուսելի վճռականութեամբ կը փորեն անոնց գերեզմանը:

Աղդ մը առոյդ եւ կենսունակ պահողը անոր հոգին է, անոր հաւատքը, անոր աննկուն կամքը, անոր անաղարտ նկարագիրը, որ այնքան տիրական ու զօրեղ փայլով կը յայտնաբերուին իր կ'երտած մշակոյթին, ու քաղաքակրթական ինքնատիպ ստացումներուն մէջ:

Երբ մեղկանայ անոր հողին, թուլնայ անոր հաւատքը, բեկանի անոր կամքը ու խախտի անոր նկարագիրը, այն ժամանակ շատ դիւրութեամբ զոհ կ'երթայ իր գութեան սպառնացող այլասերիչ ոյժերուն:

Այս յօդուածաշարքին բուն նպատակն է միմիայն ըղբաղիւ այն տգեղ երեւոյթներով եւ հիւանդագին մոլութիւններով, որոնք եթէ քաջութեամբ ու անվեհերութեամբ չարգիլուին ու չսանձահարուին, ի վերջոյ պիտի քանդեն մեր տոհմային մաքուր նկարագիրը ու պիտի սպառնան մեր գաղութիւ կեանքին ու գոյութեան:

Քաղաքական ներքին ու արտաքին իրերադարձութիւնները, ինչպէս նաև ուղմական ու միջազգային հարցերը պիտի անտեսենք հոս, ոչ թէ անոր համար որ անկարեւոր ու նուազ սպառնական կը նկատենք զանոնք, այլ որովհետեւ անոնց մասին չափազանց շատ կը խօսուի եւ կը գրուի մեր բեմերուն վրայ ու մեր մամուլին մէջ, եւ հետեւաբար աւելորդ աշխատանք եւ տաղտկալի կը նութիւն պիտի ըլլայ անոնցմով դրաղիւ հոս:

Ցաւեր կան մեր գաղութիւ կեանքին մէջ, որոնց հանդէպ լուռ ու անդքայ մնալ յանցանք է: Կեղեր կան, որոնք մեր յանցապարտ անտարբերութեամբ սկսած են

շատ աւելի խորունկնալ մեր արդէն իսկ վտիտ ու ախտաժէտ մարմնոյն վրայ: Անհարազատ ու կենսաղբկող ու ոեր եւ անումներ կ'երեւին մեր գաղութիւ կեանքը կենդանի պահող ներքին կենսական գործարաններուն վրայ, որոնք տակաւ հատցնող քաղցկեղի նման կը հալցնեն ու կը մաշեցնեն մեր կեանքը, գանդաղ բայց աներկրայելի վճռակամութեամբ:

Հակառակ ահաւոր տառապանքներու, արիւնաքամ ջարդերու, անհաւասար պայքարներու հայ ծեղը յաջողած է իր գոյութիւնը անխախտ պահել չնորհիւ ցեղային յայտնի առաքինութիւններուն, բարոյական քարձրարժէքներու, ազգանուէր ջանադրութեան, եւ նամանաւանդ չնորհիւ այն բուռն ու զօրեղ սիրոյն, զոր ցեղը պահած է հանդէպ իր լեզուին, իր պատմութեան, իր աւանդութիւններուն, իր հաստատութիւններուն եւ ցեղային սուրբ ժառանգութիւններուն:

Հայ գաղութիւններն ալ միշտ կարողացած են ապրիւ ու շարունակել իրենց գոյութիւնը միմիայն կառչելով ազգային բարձր սկզբունքներու, մշակութային հոյակապ արժէքներու եւ տոհմային զուտ ու անաղարտ աւանդութիւններու:

Այսօր աշխարհի եւ մարդկութեան սպառնացող վըսաւանդը՝ այնքան չկայանար նորանոր ինելառ, մարտաբընոյթ շարժումներու մէջ, որքան այն անտարբերութեան, թուլամորթութեան եւ կրաւորական մեղկ կեցուածքին մէջ, որ ցոյց կը տրուի ժողովրդապետական ազատ կարգերու հաւատացողներու կողմէն:

Երկրագունդին չորս ծայրերը ցրուած բոլոր մեծ ու փոքր բռնակալները, իրենց գաւանած նոր ու նեղմիտ ըմբռնումներու լման մոլեռանդութեամբ, իրենց գաղանական անդթութեամբ եւ մարդկային կեանքերու հանդէպ լուռ անդորրոյն անփութութեամբ անկարող պիտի ըլլան տապալել ժողովրդապետական կարգե-

րըն ու դրութիւնները, եթէ ազատութեան, հաւասարութեան եւ եղբայրութեան սկզբունքներուն հաւատարմութիւն ուստառ տարբերը անտարբերութեամբ, երկչոտութեամբ եւ թուլամորթութեամբ չլքանեն իրենց նուիրական դատին պաշտպանութիւնը:

Նմանապէս, կրօնաբարոյական դաշտին մէջ, այսօրուան հրապարակը աղմկող անհաւատութեան, անաստուածութեան եւ անկրօնութեան սանձարձակ շարժումները անզօր են քանդելու կրօնքն ու եկեղեցին, եւ անոնց հետ շաղկապուած սրբութիւնները, եթէ անոնց հաւատացող եւ զանոնք դաւանիլ ու պաշտել յաւակնող զանդուածները փոխանակ անտարբերութեան՝ ցոյց տան արթուն հետաքրքրութիւն, փոխանակ թուլամորթութեան՝ անվեհեր դիմադրականութիւն։

Հայ աղդային կեանքի մէջ եւս ճշմարիտ է այս անհերքելի իրականութիւնը։ Մեր արիւնարբու թշնամիները զիրար գերազանցող վայրագութեամբ եւ վճռականութեամբ չեն յաջողած ու պիտի չաջողին հիմնայտակ կործանել մեր ազգը ու մեզ բնաշնչել, որքան ատեն որ հայուն հոգին մնայ կենդանի, առոյդ, աննըկուն ու յանդուգն։

Հոս զանց պիտի ընենք զբաղիլ այն բոլոր ազագգայնացնող սպառնական գործօններով, որոնք Հայ աղդային քաղաքական կեանքի վերջին քանի մը տարիներու անորոշութիւններու հետեւանքով սկսած են ամեն սրտցաւ ու հեռատես հայու ուշադրութիւնը գրաւել եւ մտքի ու հոգիի հանդիսաց վրդովել։ Ուրիշ առթիւ խոստանալով զբաղիլ այդ խիստ կենսական ու խիստ կարեւոր հարցերու ուսումնասիրութեամբ, հոս միայն պիտի բաւականանանք խորհրդածութեան եւ զօրեղ քննադատութեան առարկայ դարձնել այն խնդիրներն ու ցաւերը, որոնք անմիջական ու սերտ առնչութիւն ունին դաղութներու,

նամանաւանդ Ամերիկահայ գաղութի կեանքին ու ապագային հետ։

Այսօր Ամերիկահայ գաղութը՝ իբր հայ աղդային համայնք, փոխանցման խիստ քաղղութը ու ճգնաժամային շրջան մը կը բոլորէ։ Զրկուած ըլլալով մայր հայրենիքի հետ անմիջական յարաբերութենէ եւ անկէ ակընկալած առաջնորդութենէն, եւ կտրուած ըլլալով գաղութին կեանքը արթուն եւ թարմ պահող նոր ու կազդուրիչ հոսանքներէ, տակաւ սկսած է ցոյց տալ լճացման ու կայտնութեան անբաղձայի նշաններ։ Այլասերման եւ ուժացումի, ձուլման եւ ոչնչացման բազմազան ու աննախընթաց վտանգներ կ'սպառնան իր աղդային վտիտ դոյութեան։

Իր ասլրած միջավայրին օտար ու ամենակուլ ազդեցութիւններն ու արտաքին վտանգները չեն սակայն որ կը խոռվեն մեր հանդիսաց ու կը վրդովեն մեր հոգիի անդորրութիւնը։ Դուրսէն սպառնացող բոլոր վտանգները, մեզ շրջապատող բոլոր անձեռնտու ու աննպաստ պատճառները երկար տարիներ գեռ անզօր պիտի ըլլան Հայ գաղութային զանդուածը ձուլել ու անհետացնել, եթէ ներքին ցաւեր, ներքին վտանգներ, ներքին թշնամիներ, օտարամոլութեան, անհոգութեան, անտարբերութեան եւ թուլամորթութեան ազգաքանդ ու դատապարտելի երեւոյթներով չգան բերդը ներսէն գրաւել։

Այսօր Ամերիկահայ ստուար ու բազմաթիւ գաղութին սպառնացող վտանգը մեղանչումներն են իր աղդային մշակոյթին, իր լեզուին, իր աւանդութիւններուն, իր զուտ հայկական բարքերուն եւ սովորութիւններուն դէմ։

Զափազանցած չենք ըլլար երբեք եթէ հոս սրտքաց, անվախ ու անվերապահ քաջութեամբ յայտարարենք, թէ մեր գաղութին հասարակական, ընկերային, քաղաքական ու եկեղեցական կեանքին մէջ գոյութիւն ունին շարք մը

այպանելի դանցառութիւններ, դատապարտելի մոլութիւններ, ամօթալի տգեղութիւններ, անհարազատ բարքեր ու զղուելի սովորութիւններ, որոնք ի վերջոյ պիտի կենսաղրկեն զինքը եւ ինքնապահպանումի բնաղդն ու կորովը պիտի սպաննեն:

Ամերիկահայ կեանքը կարճ ժամանակէն ապաղգայնացման, այլասերումի եւ վերջնական բնաջնջման աղջամդջային շրջան մը պիտի թեւակոխէ, եթէ այս օրուընէ իսկ չսկսինք անողոք ու բուռն պայքար մը այդ բոլոր ապաղգայնացնող եւ օտարացնող մութ ոյժերուն դէմ, աղդային լայն գիտակցութեամբ, անվեհեր քաջութեամբ եւ անտեղիտալի վճռականութեամբ:

Այս պայքարին ղեկավար պէտք է հանդիսանան մեր եկեղեցական հաստատութիւնները, մեր քաղաքական կուսակցութիւնները, բարեգործական ու կրթական կաղմակերպութիւնները, ստեղծելով միանուագ համագաղութային խաչակրութիւն մը ընդդէմ այն բոլոր աղդավնաս երեւոյթներուն, շարժումներուն, մոլութիւններուն ու սայթաքումներուն, որոնք մեր աղդային մաքուր նըկարագիրը կ'աղարտեն ու աղգը դէպի անդունդ կ'առաջնորդեն :

Այս պայքարը սակայն որքան ալ անողոք ըլլայ ու վճռական, պէտք չէ որ միայն քանդիչ ըլլայ, այլ ըլլայ նաեւ շինարար ու վերանորոգիչ : Ժողովրդական բարեկարգիչ ու վերստեղծող շարժումները միմիայն քանդումով, փլուզումով ու հալածանքով չեն ստեղծուիր : Նշդրակով խորունկ եւ շարաւոտ վէրք մը բանալէ վերջ, անոր բուժումը իր բաղդին չեն ձգեր : Քանդումէն վերջ պէտք է վերաշինել, նշդրակէն վերջ սպեղանի է հարկաւոր, հինին տեղնորը պէտք է հաստատել :

Մեր անմիջական նպատակն ու մտասեւումը պէտք է ըլլայ յարատեւութիւնն ու մշտնջենաւորումը մեր ցեղային գոյութեան, մեր տոհմային առանձնայատուկ եւ

ուրոյն մշակոյթին, մեր հայրենի անխառն ու նուիրական սովորութիւններուն եւ աղդային հարազատ նկարագրին :

Ասիկա պէտք է ըլլայ մեզ բոլորս առաջնորդող գեղեցիկ հեռանկարը :

## ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԵՂԱՆՁՈՒՄՆԵՐ

Աղդ մը իր ստեղծած մշակոյթով կ'ապրի ու կը յարատեւէ : Ժողովուրդ մը իր ստեղծադործած քաղաքակրթութեամբ կը զատորոշուի իր դրացի կամ հեռաւորուիշ ժողովուրդներէն :

Անհամար գարերու քրտնաթոր ու անխոնջ աշխատանք, արիւնաքամ ու անսահման զոհողութիւն, Փիղիքական, իմացական եւ հոգեկան յարատեւ ու համբերատար ջանադրութիւն, եւ սրտի ու մտքի ցաւատանջ երկունք հարկաւոր են ազգային բարձր մշակոյթ եւ ուրոյն քաղաքակրթութիւն ստեղծելու համար :

Այս մշակութային ու քաղաքակրթական ստեղծադործութիւնները սակայն արդիւնք են ցեղին հոգին ու սրտէն բղխած ու իր խառնուածքին ու ապրումներուն համապատասխան ներշնչումներու եւ արժէքներու : Ասոնք հիմն ու խարիսխը կը կազմեն ազգային շնչքի հոյակապ կառուցուածքին : Շէնքը կրնայ հիննալ ժամանակի ընթացքին ու բարեփոխումներու եւ վերաշնութեան ենթարկուիլ, սակայն խարիսխը կը մնայ նոյնը :

Միայն այն ազգերը կրցած են ասլրիլ դարերու ամենաքանդ հօսանուաններուն մէջ, որոնք յաջողած են իրենց ցեղային ազատատենչ թոփչքներուն, հարազատ ներշնչումներուն եւ մաքուր ըմբռնումներուն համաձայն ըստեղծել մշակոյթ մը, որ պայծառորէն ցոլացնէ իրենց հոգին, իրենց նկարագիրը :

Ինչ ազգեցութիւն, ինչ անհարազատ նորութիւն, ինչ անբաղձալի միջամտութիւն որ յետոյ կուգան աւելնալ այդ կառուցուածքին վրայ, կ'աղարտեն անոր դեղկութիւնը ու կը տկարացնեն անոր հիմերը :

Հայ ժողովուրդն ալ ստեղծած է իր փառահեղ ու հոյակապ մշակոյթը, բաղմակողմանի ու զմայլելի գեցկութեամբ, եւ անուվ ապրած է դարերով :

Հաղածանք, ջարդ, տեղահանութիւն, բռնութիւն, հուր ու սուր, կրցած չեն զայն ուժայնել իր ցեղային այդ հրաշափառ ժառանգութենէն :

Հայը ստեղծած է իր հարազատ լեզուն, իր պատմութիւնը, իր առաքինութեանց համապատասխան աւանդութիւնները, իր գեղարուեասը, իր երաժշտութիւնը, իր երգը, եւ ամէն ինչ 'որ անհրաժեշտ է ժողովուրդի մը լիակատար կեանքին համար :

Անիկա իր ողին յաւերժացուցած է իր ժողովրդական բանահիւսութիւններուն, գեղջկական երդերուն, եկեղեցական երաժշտութեանց եւ ազգային բոլոր երգեցողութեանց մէջ, անոնց վրայ դնելով իր ցեղային սեպհական դրոշը : Եւ սկսեալ իր անդիր գրականութենէն, Գողթան երդիչներէն, մինչեւ ժողովրդական արդի երդերը հաւաքուած ու դասաւորուած Կոմիտաս Վարդապետի եւ այլ հայ երաժշտասէրներու ձեռամբ, իր հոգեկան այս արտայայտութիւններն ու ստեղծադործութիւնները պահած է մաքուր, ջինջ ու գեղեցիկ :

Հայ ժողովրդական երաժշտութիւնը եւ անոր համար հիւսուած բանաստեղծութիւնները կը փայլին ներշնչումի եւ արտայայտութեան մաքութեամբ եւ պարկեշտութեամբ :

Եւ սակայն այլանելի ու անբացատրելի տարօրինակութեամբ այսօր Ամերիկայի գաղութային կեանքին մէջ կը պարզուի խիստ դատապարտելի ու սահմուկեցուցիչ երեւոյթ մը :

Հայկական մաքուր երաժշտութեան փոխարէն թըրքական տիեզեր, կոպիտ ու անբարոյիկ պոռչտուքներն ու ճղուրտուքներն են որ կը լսուին ամենուրեք, Արևելիան եղանակ յանցապարտ յորչորջման ներքեւ :



Զէ՞ք ուզէր հաւատալ: Ամառ օր մը, կիւրակի առաւտուն կամ շարաթ երեկոյին գացէք հայկական ուեւէ թաղ եւ տուներու բաց պատուհաններէն փոխանակ հայկական եկեղեցական կամ ժողովրդային երգեցողութեանց անուշ եւ վերացնող ձայները լսելու, ձայնագիր մեքենաներու վրայ բարձրածայն գոռացող թրքական զաղելի ու լպիրչ եղանակները կը լսէք:

Հիւր գնա հայ տուն մը, եւ շատ անդամ, փոխանակ հայկական երաժշտութեան՝ նոյն այլանելի պնակներու խժալուր պոռչտուքները կը հրամցուին քեզի:

Հայկական նշանտուքներու, հարսանիքներու, խըրախնանքներու եւ շատ մը հաւաքոյթներու մէջ նոյն պժգալի երեւոյթը կը տիրապետէ:

Դեռ աւելի դատապարտելին ու զայրացնողը դոյութիւն ունի: Մեր քաղաքական կուսակցութեանց, յառաջդիմական ու կրթական միութիւններուն, այո՛, նոյն իսկ եկեղեցական դաշտահանդէսներուն եւ խնջոյքներուն մէջ, հայ տղան ու հայ կինը կը համարձակին այդ նոյն աղտոտ եղանակներուն առջեւ պարել ու զուարձանալ:

Աւելի սահմոկեցուցիչ ու աններելի երեւոյթը այն է սակայն, որ մէր աղդային հերոսներու եւ հերօսամարտերու յիշատակին ձօնուած հանդէսներու մէջ անդամ, թշնամիին այդ ատելի ու անբարոյիկ եղանակներուն առջեւ կը դառնան շնչահեղձ:

Այս ահաւոր տռամին, այս այլանելի ու յանցապարտ երեւոյթին համար մեղադրելի են քաղաքական կուսակցութեանց ակումբները, եկեղեցական մարմինները, տեղական ակումբներու եւ ընկերութիւններու վարչութիւնները հաւասարապէս:

Դեռ քանի մը շարաթ առաջ էր որ իմ պատկանած կուսակցութեանս, Թամէկ. Աղատական կուսակցութեան կարեւոր ակումբներէն մին, ամբողջ իրիկուն մը յատ-

կացուցած էր արեւելեան, հասկցէք մեծաւ մասամբ թիգական, եղանակներու հանդէս-խնջոյթի մը:

Մեծ է թիւը այն աղդայիններուն, որոնք հայկական խիստ խնամով պատրաստուած երգահանդէսներէն աւելի կը նախընտրեն թրքական խաղերու եւ պարերու նուիրուած հաւաքոյթները:

Այս այլանելի, դատապարտելի, աղդավնաս եւ գերազանցապէս ապագդայինացնող անորակելի երեւոյթին դէմ լուռ կը մնան մեր եկեղեցիին պաշտօնեաները, մեր կուսակցութեանց առաջնորդներն ու մամուլը, եւ աղդապահանման անունով ճառող մեր բոլոր կազմակերպութիւնները:

Զարմանալի ու անբացատրելի իրողութիւն մը, որուն չեմ կրցած ուեւէ բացատրութիւն տալ, այն է, որ թրքական վերջին տեղահանութիւններու եւ գժոխային սադրանքներու գեւենային բոցերէն մաղապուր պրծող սա մէր աղատուածները, փոխանակ անմոռանալի ատելութեամբ ու աններելի վրէժինդրութեամբ լեցուելու, իրենց գերեզմանը փորող եւ զիրենք տանջող թշնամիին լեզուն ու պոռչտուքները կը լսեն աներեւակայելի անզայութեամբ:

Սխալ չհասկցուելու համար հարկ է չեշտել, թէ թրքախօսի եւ հայախօսի խնդիր չէ, որ կը յարուցանեմ հոս: Ես ուեւէ ատելութիւն կամ դատապարտութիւն չունիմ մէր այն հայրենակիցներուն համար, որոնք բռնութեան ու հալածանքներու տակ իրենց լեզուն մոռցած են ու թրքերէն կը խօսին: Ընդհակառակը յարգանք ու գընահատանք ունիմ անոնց հանդէսպ, որ երկար սերունդներ զրկուած ըլլալով հանդերձ իրենց տոհմային բարբառէն կը յանցած ան պահել իրենց աղդութիւնը, Թուրքիոյ նման գժուիք երկրի մը ահաբեկիչ ու քանդիչ մթնոլորտին մէջ:

Սակայն դատապարտելի են բոլոր անոնք, որ գիտեն

Հայերէն խօսիլ ու թուրքերէն կը խօսին։ Դատապարտելի են անոնք, որոնք նոյնիսկ Պոլսոյ, Իզմիրի, Սեբաստիոյ, Ասրբերդի կամ ոեւէ հայախօս եւ զարդացած կեդրոններէ կուռան ու միայն հաճոյքի կամ նորաձեւութեան համար թուրքերէն խօսելու դերասանական մեթոտին կը դիմեն։

Ամբողջ հոգիովս կը դատապարտեմ թրքական երաժշտութիւնը ունկնդերելու եւ յաւերժացնելու մեր այս աղդային անլըբունելի մեղանչումը։

Որքան հոգեմաշ, տիսուր եւ յուսահատական է տեսնել հայու անունով, հայու արիւնով, հայու դէմքով անհատներ որոնք օղիի շէնող աղդեցութեան տակ, ակնապիշ ու բերանարազ, զմայլանքով կ'ունկնդրեն ու հիացմամբ կը դիտեն իրենց թշնամիին աղտոտ հոգիէն ժայթքող խմալուր կաղկանձիւնները եւ անոնց լպիրչ ներշընչումէն ծնող անբարոյիկ խօսքերու համապատասխան կուրծքի, որովայնի, սրունքներու եւ թեւերու անամօթ ու նողկալի չարժուձեւերն ու ծամածութիւնները։

Զայրոյթն ու յուսահատութիւնը լման կ'ըլլայ, երբ նշմարենք, թէ այս վերջերս, Ամերիկայի մէջ ծնած եւ մեծած մեր նոր սերունդն անդամ կամաց կամաց կը տարուի այդ երաժշտութեան ստորին աղդեցութենէն։

Եւ ի՞նչ է արդարացումը այս եպերելի մեղանչումին։

Արևելեան եղանակ է կ'ըսեն շատեր։ Թրքական եղանակներու կարգին մէկ երկու արաբական կամ յունական եղանակներու գոյութիւնը ոչ մէկին իրաւունք կուտայ Արեւելեան եղանակ անխմաստ, անճիշտ ու անորոշ մակդիրը տալու անոնց։ Նոր ու խաբող պիտակով մը ծածկելու այս անզօր փորձն անդամ տեսակ մը խոստովանանք չէ<sup>9</sup> արդեօք իրենց իսկ յանցապարտութեան եւ խղճահարութեան։

Երաժշտութիւնը ազգ չունի կը յեղյեղեն թութակի

ալէս անոնք, որոնք կը ցանկան լսել զայն։ Բայց ի՞նչ երաժշտութիւն։ Մեր բոլորիս ատելի արիւնուշտ ու վայրենաբարոյ Մուսթաֆա Քէմալն անդամ արգիլեց այդ եղանակներու գործածութիւնը թուրքիոյ մէջ։

Երաժշտութիւն կարելի է կոչել այն եղանակները միայն, որոնք մեր հոգեկան բարձրագոյն զգացումներուն կը խօսին ու մեզ դէպի գեղեցիկին, բարիին ու կատարեալին կ'առաջնորդեն։ Եղանակներ, որոնք միմիայն մեր անասնական զգացումներուն եւ գոեհիկ բնագդներուն կը խօսին եւ տգեղ, տոփոտ ու ցանկասէր հրայրքներ կ'արթնցնեն մեր մէջ, երաժշտութիւն կոչուելու արժանիքէն զուրկ են։

Զուարնութեան ու խրախնամբի համար պատշաճ եղանակներ չունինք կ'ըսուի մեղի։ Բոլորովին ճիշտ չէ ասիկա։ Եթէ ճիշտ է, ուրեմն հայութիւնը պէտք տեսած չէ անոնց, ապա թէ ոչ կ'ստեղծէր զանոնք։ Հայ ժողովուրդը ուրեմն իսկզբանէ ջանացած է սուրբ պահել իր լեզուն եւ չպղծել իր երաժշտութիւնը։ Եւ ինչպէս որ իր պահած ընտանի կենդանիներուն հետ անդամ թուրքերէնով փորձած է խօսիլ, իր անդովելի ու պղտոր զգացումներն ալ ուղած է իր թշնամիին լեզուով արտայատուած տեսնել միայն։

Բայց հայկական երաժշտութիւնը հարուստ է պարերգներով, իրախճանքի եւ ցնծութեան երգերով։ Այս յօդուածաշարքին վերջին մասին մէջ, դարմաններու մասին խօսած ժամանակ, պիտի ջանանք ցոյց տալ այս եղանակներու հաւաքածուները պատրաստելու եւ նոր եղանակներ յօրինելու կարեւոր ծրագիրներու մասին։

Միայն թէ ազգովին պէտք է սթափինք ու զգաստանանք։ Զայդենք մեր մշակոյթը եւ մեր մշակոյթին վարժուած մեր ականջներն ու հոգիները։

Եթէ կ'ուզենք ապրիլ, պէտք է զգաստանանք եւ ցըն-

ցուինք ի տես այս աղաղակող ու ցցուն մեղանչումներուն:

Կը պատմուի թէ հինաւուրց բռնակալ մը իր հապատակ ապստամբ ժողովուրդ մը պատժելու համար կը հըրամայէ ջարդել զանոնք: Կոտորածէն վերջ կը փափաքի ստուգել թէ ի՞նչ եղած է ջարդին աղդեցութիւնը ողջ մը-նացոլներուն վրայ: Պալատականները կը պատմեն անոր, թէ ողջերը տրատում տիսուր նստած կը մտածեն: «Կրկին չարդեցէք» կը հարամայէ բռնակալը: Երկրորդ ջարդէն վերջ լուր կուտան իրեն թէ ողջ մնացողները քուրձեր հագած, մոխիրներու վրայ նստած իրենց դժբաղդութիւնը կ'ողբան: «Զարդ մը եւս», կը դոռայ անօրէն բռնակալը: Երրորդ ջարդէն վերջ կուգան կը պատմեն թէ ողջ մնացողները դափեր առած կը ցատկեն ու կը պարեն խելակորոյս: «Ալ թող տուէք զանոնք», կը դոռայ բռնակալը: «անլինաս են անոնք, որովհետեւ անդպայ դարձած են»:

Արդեօք մե՞նք ալ անդպայացած ենք:  
Արդեօք մե՞ր ալ մահը մօտեցած է իբր աղդ:  
ԱնշՈՒՇԾ ՈՇ:  
Արթննանք մեր թմբիրէն:

Գ.

## ՄԵՂԱՆՉՈՒՄՆԵՐ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒԽ ՄԷՋ

Հայաստանեայց Եկեղեցին թէ՛ Հայուն Աստուծոյն եւ թէ հայ հաւատացեալ ժողովուրդին տունն է միանդամայն: Հայութեան այդ հոյակապ ու սքանչելակերտ հաստատութիւնը իր դարաւոր յեղաշրջումներով, հայ քաղաքական կեանքի անկայունութեան եւ տակնուլրայութեանց հետեւանքով եւ իր ուամկալարական նկարագրով, ոչ միայն Հայ ժողովուրդի հոգեկան ու կրօնական ներշնչումներու աղքիւրն եղած է, այլ նաև եղած է ստեղծիչն ու պահապանը անոր մշակութային գրեթէ բոլոր արտայայտութեանց: Հայոց Եկեղեցին եղած է ընդունարանն ու աւանդապահը հայ հոգիին եւ հանճարին արտադրած բոլոր արժէքաւոր ու աղդապահպան ինքնպահ ժառանգութիւններուն:

Աւանդապահի ու քաջ պահապանի այս տիրական պաշտօնին ու պարտաճանաչութեան համար է, որ Հայ ժողովուրդը շարունակ փարած է իր Եկեղեցիին եւ զայն նկատած է իր դոյութեան խարիսխը:

Իր քաղաքական անկախութեան կորուստէն վերջն իսկ, Հայ ժողովուրդը իր Եկեղեցիին յանձնած է առաջնորդութիւնը իր աշխարհային պէտքերուն, անկէ ըստպասելով զեկավարութիւն ու անլերջ ծառայութիւն: Հոգեկան ու աշխարհիկ կեանքի այս կրկնակ սպասարկութեանց համար, անոր աղդեցութիւնն ու դերը խիստ մեծ եղած է Հայ կեանքի մէջ:

Գաղութահայ կեանքի մէջ եւս խիստ մեծ ու շինարար եղած է Հայոց Եկեղեցիին աղդեցութիւնը, թէ՛ իբր կրօնական հաստատութիւն եւ թէ իբր աղդապահպան

զօրեղ կազմակերպութիւն։ Ճիշտ է թէ մեր քաղաքական, բարեգործական եւ այլ կազմակերպութիւնները իրենց դերը կատարած են ու կը կատարեն դաղութահայութեան մէջ աղդային կեանքը վառ պահելու մեծ գործին մէջ, սակայն անտարակոյս Հայաստանեայց Եկեղեցւոյ դերն ու բաժինը այդ նուիրական պարտականութեան մէջ շատ աւելի մեծ եղած է, չնորհիւ իր համաղդային հանդամանքին եւ դարաւոր աւանդական հեղինակութեան։

Որպէս զի կարելի ըլլայ միշտ անեղծ ու զօրեղ պահել այս բաղձալի աղդեցութիւնը Հայ կեանքին մէջ, Եկեղեցին ու անոր պաշտօնէութիւնը պէտք է կատարեն իրենց պաշտօնն ու ծառայութիւնը լրջութեամբ, շրջանցութեամբ ու հաւատարմութեամբ։

Հայ Եկեղեցւոյ պաշտօնն է հողեկան ներշնչման եւ սննդաւորման հետ միխասին նաև Հայ հասարակութեան աւանդել տոհմային առաքինութեանց եւ բարոյական սկզբունքներու ուսուցման անհրաժեշտ դասերը։

Հետեւաբար Եկեղեցին ու Եկեղեցականը պէտք է մնան միշտ արթուն, միշտ աչալուրջ, միշտ շրջահայեաց, եւ ուշադիր նախանձախնդրութեամբ հսկեն Հայաստանեայց Եկեղեցւոյ կեանքին ու գործունէութեան վրայ։

Այսօր երբ դաղութահայութիւնը զրկուած է իր մայր Հայրենիքի հետ հաղորդակցելու միջոցներէն, եւ քաղաքական, ընկերային ու տնտեսական նորանոր դրութիւններու անձեռնոտու, անթուլատու եւ նոյն իսկ թըշնամական դիրքին հետեւանքով կտրուած է Մայր Եկեղեցւոյ կեդրոնի առաջնորդութիւններէն, պէտք ունի տեղեկան աղդային Եկեղեցական հաստատութեան գոտեպնդիչ պաշտպանութեան եւ աղդապահապան ջանքերուն։

Առանց այս աշխատութեան, առանց այս դարաւոր նուիրական յանձնառութեան, Արտասահմանի մէջ եւս

Հայաստանեայց Եկեղեցին պիտի կորսնցնէ իր աղդեցութիւնը։

Դժբաղդաբար այսօր այդ պատկառելի ու նուիրական հաստատութեան մէջ եւս կը նշմարուի թուլութիւն, անտարբերութիւն եւ պարտականութեան գիտակցութեան պակաս ու նուազում։

Հայաստանեայց Եկեղեցին այսօր դժբաղդաբար կը թերանայ ժողովուրդին տալու հոգեկան առողջ պաշար եւ կրօնաբարոյական հիմնական դաստիարակութիւն։ Մեր Եկեղեցական հոգեզմայլ երգեցողութիւնները, ըսքանչելի արարողութիւնները, հոգեբուղլի աղօթքները, շարականներն ու Սուրբ Պատարագը, որքան ալ անուշ ըլլան ու պաշտելի, բաւական չեն հայ հասարակութեան տալու կրօնքի արդիական պահանջներուն համապատասխան դաստիարակութիւն։

Եկեղեցին ապրող, զարգացող հաստատութիւն մ'է, հետեւաբար որպէս զի կարենայ իր կենսունակութիւնը պահել ու իր ծառայութիւնը լիովին կատարել, անհրաժեշտ է, որ ընդառաջ երթայ ժամանակի ոգւոյն եւ գոհացնէ իր համայնքին նորագոյն պէտքերն ու պահանջները։

Նոր սերունդը, որ այնքան պէտք ունի բարոյական, հոգեկան եւ տոհմային մաքուր դաստիարակութեան, չստանար զայն դժբաղդաբար։

Պատրաստուած հոգեչունչ քարոզներ, լաւ կազմակերպուած կիրակնօրեայ դպրոցներ, նպատակայարմար դասախոսութիւններ գրեթէ գոյութիւն չունին։

Ամերիկահայ թեմին Գերաշնորհ Առաջնորդը գիտակից է այդ իրականութեան, եւ լիայոյս ենք թէ անորջանքերը այս ուղղութեամբ ժամանակի ընթացքին պիտի տան իրենց արդիւնքը։

Սակայն Եկեղեցական միւս մարմինները, Երեսփոխանական ժողովէն սկսեալ մինչեւ Հոգաբարձական

մարմինները, երբեք չեն մտածեր իսկ այդ ուղղութեամբ։ Իրենց ամբողջ ուշադրութիւնը գրաւած է եկեղեցւոյ տնտեսական մատակարարութիւնը։ Եւ այս նիւթական հոգածութեան խնդիրը այնքան մտահոգած է զիրենք, որ յաճախ թոյլ կուտան աններելի սիալներու, դատապարտելի երեւոյթներու, այլանելի արարքներու գոյառութեան եւ շարունակութեան։

Ինչո՞վ որակել եւ ինչպէս բացատրել այն տարօրինակ ու գայթակղեցուցիչ հակասական երեւոյթը, որ յաճախ կը պարզուի մեր բոլոր եկեղեցիներուն մէջ։ Մինչ առտուն վերը Սուրբ Խորանէն աղօթարոյր եւ մելանոյշ երգեցողութեանց քաղցրահնչիւն ու հեշտալուր ձայները, խունկի անուշաբոյր ծուփին հետ դէպի երկինք ու դէպի Աստուած կը բարձրանան, իրիկունը ներքնասրահին մէջ, խորանին ճիշտ տակը, թրքական եղանակներու, տղեղ խաղերու եւ անվայել շարքիներու պիղծ ճչոցները կը բարձրանան դէպի վեր, սրբազնելու Սուրբ Սեղանին վեհութիւնն ու մաքրութիւնը։

Տեսարանը շատ աւելի սահմոկեցուցիչ կը դառնայ երբ այդ տղեղութիւնները կը յայտնաբերուին եկեղեցիւն անունով տրուած հաւաքոյթներու մէջ, որոնց մէջ բացակայ չեն ըլլար նաեւ օդիին դաւաթը եւ թրքարարոյ պարերը։

Այն եկեղեցական պաշտօնեաները, որոնք այնքան հակառակ են եկեղեցիին մէջ աշխարհականներու կողմէն դամբանական խօսուելուն եւ հակառակ պարագային ալ այնքան հողատար են վարագոյր քաշել տալու, որ մի գուցէ խորանը պղծուի, արդեօք ի՞նչպէս կը հանդուրժեն այս դառն ու ցաւալի իրականութեան։

Դեռ աւելին կայ։ Եկեղեցիին անունով եւ անոր ինպաստ տրուած դաշտահանդէսները եւ հաւաքոյթները նոյն դժբաղդ ու անվայել երեւոյթը կը պարզեն։

Պազարները որոնք երբեմն կը տրուին եկեղեցիներու

ի նապաստ, կը պարզեն ուրիշ այլանելի եւ դատապարտելիօքն հակասական երեւոյթ մը։ Բաղդի միջոցաւ դըրամ շինելու եղանակին կ'ակնարկենք հոս։ Հայ հասարակութեան եւ հայ նոր սերունդին աչքին բաղդախաղին մեղք ըլլալու հանդամանքը թեթեւցնելու եւ անոնց բարոյական ըմբռնումները աղարտելու կը ծառայեն միայն այդ արարքները։

Արդեօք Քրիստոս, որուն անուան եւ քարոզած սկըզբունքներուն վրայ հիմնուած է եկեղեցին, հիմա եւս պիտի չգործածէ՞ր այն խարազանը, ի տես այս այլանելի երեւոյթներուն, զոր գործածեց իր կենդանութեան ժամանակ, հրէից տաճարէն դուրս վանելով բոլոր գրամափոխները, սեղանաւորներն եւ առուծախ ընողները։

Հայ Աւետարանական եկեղեցին, որ բաղդատարար աւելի զգոյշ էր այս տեսակ արարքներ ցուցադրելու, վերջեւս ցաւալիօքն ենթարկուեցաւ այս տղեղ աղղեցութիւններուն եւ փորձեց բաղդախաղի նոյն միջոցները զործածել իր պազարին մէջ։ Հայ կնոջ ըմբռստ ոգիին հետեւանքով ձախողանքի մատնուեցաւ փորձը, անդամ մ'ալ չվերակրկնուելու որոշումով։

Եւ ինչո՞ւ այս բոլորը։ Լոկ քանի մը այլանելի տոլարներ ստանալու համար։

Ոեւէ հաստատութիւն երբ իր նիւթական պէտքերը չի կրնար հոգալ իր հաւատաւոր հետեւորդներու սրտարուղին նույներով եւ տարրեր ու դատապարտելի միջոցներու կը զիմէ ի զին իր իսկ քարոզած սկզբունքներուն, չի կը նար ապրիլ ու իրաւունք ալ չունի ապրելու։

Ստացուած տեղեկութեանց համաձայն, Ամերիկայի թեմին արթուն եւ քաջ Առաջնորդը այս այլանելի արարքները դադրեցնելու համար արդէն իսկ տուած է իր հրահանգները։

Սպասենք անոնց բարերար արդիւնքին։

## ՀԱՅ ԼԵԶՈՒԻ ԵՒ ԱԻԱՆԴՈՒԹԵԱՆՑ ՌԻՍՈՒՑՄԱՆ ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐ

Հայ լեզուն, Հայկական պատմութիւնն ու աւանդութիւնները ուրիշ գօրաւոր ու անդանցառելի գործօններ են մեր աղքապահպանման ծանր ու դժուարին աշխատանքին մէջ, նամանաւանդ Գաղթաշխարհի տարտղնուած ու ցրուած մէծ ու փոքր Հայ համայնքներու համար:

Սփիւռքի հայութիւնը իր գոյութեան պահպանման ու մշտնչենաւորման համար ստիպուած է կառչիլ իր «Հիսուքանչ լեզուին քաղցրահնչիւն ձայներուն» եւ իր աղդային ինքնատիպ աւանդութիւններուն:

Հայ գաղութներու համար լեզուի եւ աւանդութիւնն անհրաժեշտութիւնը ալ աւելի կը շեշտուի այն իրականութեամբ, որ անոնցմէ շատերը կ'ապրին համայնքներու մէջ, որոնց հետ կրօնական տարբերութիւն չկայ եւ այս իսկ պատճառով Հայաստանեայց Եկեղեցին առանձին չի կրնար պատուար կանդնիլ օտարամոլ ձգտուամներու եւ այլասերող աղդեցութիւններու ընդդէմ:

Եղային ինքնապահպանումի պայքարին մէջ Հրեայ ժողովուրդը եղած է բաղդատաբար աւելի յաջող, երկու խիստ գլխաւոր եւ աղդու պատճառներով: Նախ Երրայական կրօնը քոլորովին տարբեր ըլլալով իր հետ յարաբերութեան եկող ժողովուրդներու կրօնքներէն, իրեն կը նուիրէ պայքարի աւելի հատու եւ անբեկանելի դէնք մը: Երկրորդ կարեւոր պատճառն այն է, որ Հրեայ ժողովուրդը գարեր շարունակ իր հոգիին խռը ապրեցուցած է աւանդական ըմբռնում մը, իր ցեղին ընտրելիութեան, իր քաղաքակրթիչ դերին եւ ապագայ յաղթանակին նկատ-

մամբ, իր ակնկալութեանց սեւեռակէտն ընելով Մեսիայի աներկրայելի գալուստը: Ինքնայատուկ կրօնի եւ ցեղային դորեղ աւանդապաշտութեան սոյն կրկնակ առաւելուղութիւնները այնքան տիրական եղած են, որ յաճախ իր լեթիւնները այնքան տիրական եղած են, որ յաճախ իր լեթիւններին կորուստն ու աղճատումը իր ցեղային պահպանման արգելք գալիքած չեն:

Մեր հայրենի բնագաւառին մէջ Հայաստանեայց Եկեղեցին եւս ունեցած է նոյն քարերար աղդեցութիւնն ու պահպանող ոյժը եւ Հայ ժողովուրդի հոգիին տիրող եւ անոր էութեան անդապարար մաս կազմող ցեղային անաղարար ու սուրբ աւանդութիւնները հաստատ պահած են դիմքը, իր գոյութեան սպառնացող բազում վտանգներուն դէմ:

Հանդամանքները ուրիշ են սակայն բնաշխարհէն հեռու վայրերու մէջ, ուր Միջապատող ժողովուրդներու կրօնքն ալ Վրիստոնէութիւնն է եւ ուր ժամանակի ընթացքին հայրենի յիշատակներն ու աւանդութիւնները տակաւ կը մոռցուին:

Սփիւռքի եւ նամանաւանդ ամերիկահայ ստուար գաղութիւն մէջ հայութիւնը ձուլումի եւ ոչնչացման ահեղ վտանդներէն եւ կրծանարար աղդեցութիւններէն զերծ պահելու համար պէտք է ոյժ տալ Հայ Լեզուի զարդացման եւ յարատել ու անխոնջ ջանաղբութեամբ դաստիարակել նոր ու հին սերունդն իսկ, աղդային պատմութեան ու աւանդութիւններու ուսուցմամբ:

Ինչպէս հայրենիքի մէջ, հոս եւս այդ նուիրական պարտականութիւնը յանձնուած է մեծաւ մասսամբ Հայաստանեայց Եկեղեցւոյ: Ճիշտ է թէ մեր քաղաքական ու կրթական կազմակերպութիւններն ալ իրենց խոշոր բաժինը կը բերեն աղդա-ինքնապահպան աշխատանքներու եւ ջանաղբութեանց մէջ, բայց ծանր բաժինը և կարեւոր պատասխանատուութիւնը յանձնուած է Եկեղեցիներուն: Սակայն կատարուած աշխատանքը եւ դործածուած

միջոցները կը բաւարարե՞ն նպատակին մեծութեան եւ  
յաջողութեան:

Բնաւ երբեք:

Հոս նպատակ չկայ քննադատելու կամ անարժէք նը-  
կատելու անկեղծօրէն թափուած աշխատանքները: Ընդ-  
հակառակը պէտք է հիացումով դիտել այն գործունէու-  
թիւնը որ անձնուիրաքար եւ հսկայ զոհողութիւններով  
յառաջ կը տարուի շատերու կողմէն:

Դատապարտելին տիրող ընդհանուր անտարբերու-  
թիւնը եւ հայ լեզուին ու հայկական աւանդութիւններու  
հանդէպ ցոյց տրուած անհոգ վերաբերումն է:

Հայ հասարակութեան մէջ տակաւ առ տակաւ կը  
մեռնի սէրը հանդէպ իր մայրենի լեզուին: Հայ տուններու  
մէջ մայրենի լեզուին տեղ օտար լեզուները կ'սկսին տի-  
րապետել: Հպարտութեան փոխարէն ամօթ կ'զգանք հայ  
լեզուն գործածելու միջոցին:

Հայը կը մոռնայ թիր աւանդութիւնները, իր բնաշ-  
խարհի անխառն ու բարի սովորութիւնները, իր աղքային  
պատմութիւնը: Իսկ նոր սերունդը մեծաւ մասամբ ան-  
դէտ է Հայ ժողովուրդի անցեալի փառահեղ պատմու-  
թեան, քաղաքակրթութեան մատուցած անդնահատելի  
ծառայութեան նկատմամբ ու հպարտ չ'զգար իր ծագու-  
մով, իր ցեղային անցեալով:

Տիրող այս ընդհանուր անտարբերութիւնը եւ անդի-  
տութիւնը մեծապէս կը վնասեն մեր գոյութեան համար  
թափուած արդէն իսկ անբաւարար ջանքերուն եւ աշխա-  
տութեանց:

Տարակոյս չկայ թէ այս հսկայ երկրին մէջ, ուր Հա-  
յութիւնը ցրուած է, ու նոյն իսկ ամենահայաշատ կեղ-  
րոններու մէջ չունի թուական բաղճալի առաւելութիւն,  
խիստ դժուար է Հայ լեզուի եւ Հայ Պատմութեան ու-  
սուցումը կատարել նպատակայարմար եղանակաւ: Տնտե-  
սական անբաւարար միջոցներ, տեղի հեռաւորութիւն,

մանուկներու եւ նոյն իսկ ծնողներու դժկամակութիւն  
մեծապէս կը դժուարացնեն գործը:

Ասոնց վրայ եթէ աւելցուի արդէն իսկ թափուած ճի-  
գերու մէջ գոյութիւն ունեցող սիստեմի եւ մեթոտիկ աշ-  
խատութեան պակասը եւ ղեկավարութեան բացակայու-  
թիւնը, այն ժամանակ ճշգրտորէն կ'ըմբռնենք կացութեան  
ողբալի եւ յուսահատական բնոյթը:

Ամերիկահայ Առաջնորդարանը, Երեսփոխանական  
ժողովները եւ Կեդրոնական Վարչութիւնները բազում  
անդամներ խորհրդածութեան նիւթ ըրած եւ որոշումներ  
անցուցած են հայկական դաստիարակութեան գործին  
տալ ուշադրութիւն եւ առաջնորդութիւն, սակայն այս  
ամենը մնացած են լոկ միափաք, լոկ ծրագիր:

Եւ շատ բնականօրէն անդեկ ու անառաջնորդ ճգուած  
գործը երբեք չի տար իրմէ ակնկալուած արդիւնքը:

Զէ կարելի չհիանալ այն անձնուէր ու բազմաշխատ  
ուսուցչունիներու վրայ, որոնք զոհաբերութեամբ եւ  
աննշան վարձատրութեամբ կը գործեն անընդհատ, Հայ  
մանկաւոյն սորվեցնելով իր մայրենի լեզուն եւ հայ եր-  
գը:

Սքանչացումով պէտք է դիտել անոնց ձեռք բերած  
արդիւնքը, երբ կարճ ժամանակուան մէջ անոնք կրնան  
պատրաստել ուսանողութիւն մը, Հարազատ արտասո-  
նութեամբ, մաքուր առողանութեամբ եւ համարձակ ար-  
տարիրութեամբ:

Սակայն ի՞նչ կ'արժէն ասոնք երբ անոնց տեւականա-  
ցումը անկարելի է, կիսատ թողուած, անկատար ու ան-  
բաւարար դաստիարակութեան հետեւանքով: Ի՞նչ կ'ար-  
ժեն այս բոլորը, երբ անոնց չեն միանար հայ պատմու-  
թեան, Հայ մշակոյթի, Հայ գրականութեան ուսուցում-  
ները:

Իսկապէս ցաւալի եւ յուսահատական է տեսնել ո-  
չակերտներ, որոնք քանի մը տարուան աշխատանքէ վերջ,

նոյն իսկ ընթացաւարտութեան վկայական ստանալիք յետոյ, անկարող կ'ըլլան առանց տառախալիք, լաւ կէտադրութեամբ եւ ուղիղ քերականութեամբ նամակ մը կամ ճառ մը գրել:

Նոյնքան յուսահատական է նկատել թէ անոնցմէ ու-  
մենէն յառաջադէմ եւ ուշիմ նկատուածներն անդամն շատ  
քիչ բան դիտեն հայկական պատմութեան հոյակասպ  
դրուադներուն մասին :

Ասոնք գաղութահայութեան մեծաղոյն ցաւերն են  
այսօր, որոնց մասին շատ քիչ կը մտածենք եւ շատ քիչ կը  
մտահոգութինք: Տիրող անըմբռոնելի անտարերերութեան ու  
անփութութեան հետեւանքով նիւթական միջողներն ալ  
շատ անբաւական են: Ծնողներ իրենց մանուկներու հայ-  
կական գաստիարակութեան եւ հայացի կրթութեան հա-  
մար զոհաբերել չեն ուղեր: Եւ տեղական Խնամակալու-  
թիւնները յուսահատական ջանքեր կը թափեն այս նա-  
խակրթարաններու փոքր ծախքերն անդամ հոգալ եւ հարկ  
եղած պիտոյքները հայթալթել:

Կիրակնօրեայ զպրոցները, որոնք այնքան կարեւոր միջոցներ են հայ մանուկներուն ուսուցանելու կրօնաբարոյական գիտելիքներ, հայ եկեղեցական պատմութիւն, հայկական երգեցողութիւն, եւ անոնց մէջ կերտելու ազգային ու բարոյական ուժեղ նկարագիր, թղղուած են բոլորովին անխնամ, անդեկամար ու խեցնուկի:

Եթէ իսկապէս կը մտահոգուինք մեր գաղութի պահպանման հարցով, եթէ անկեղծ են մեր սէրն ու հետաքըրութիւնը մեր ցեղին ու անոր դարաւոր ժառանգութեանց հանդէպ, պէտք է արթննանք մեր քունէն, թօթափենք անտարբերութեան, թուլութեան եւ անհոգութեան թմրեցնող ազդեցութիւնները ու համանուագ ջանադրութեամբ եւ ուսումնասիրուած ծրագիրներով յառաջ տանինք նոր սերունդի հայացի դաստիարակութեան աշխատանքները:

# Ե.

## ՄԵՂԱՆՔՈՒՄՆԵՐ ՀԱՅ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՍՐԲՈՒԹԵԱՆՑ ԴԻՄ

Հայ ժողովրդի տոկումութեան, զիմաղրականութեան և կենսունակութեան ամենազօրեղ ու հաստատուն կուանը իր Ընտաշիքն է, իր նուիրական ու սիրական ՕձԱԽԸ: Անիկա բերդն է իր անկախութեան, ընդունարանը իր ցեղային սրբազնագոյն զգացումներուն, բոյնը՝ իր սիրոյն եւ մտերմիկ յարաբերութիւններուն, եւ պահապահնը՝ իր անհատական ու ընտանեկան պատույն:

Հայ օճախի անուշ եւ սիրազեղ մթնոլորտին մէջ Հայ  
մարդն ու Հայ կինը հաւասարութեան, զոհողութեան եւ  
փոխագագարձ օժանդակութեան սկզբունքներու վրայ ստեղ-  
ծած են սիրոյ, յարդանքի, ծառայութեան եւ նուիրման  
սրբաղնաղոյն տաճար մը, որուն մէջ պաշտանքի առար-  
կան եղած է Հայ ժողովուրդի երջանկութեան, բարօյու-  
թեան եւ աղատութեան մէծ ու բարձր երազը:

Նահապետական պարզ ու ջինջ ըմբռումներու վրայ հիմնուած, եւ սուրբ մաքուր աւանդութիւններով կառավարուած այս Հոյակապ հաստատութեան կը պարտինք մէռ սկզին գոյութիւնն ու մեծութիւնը:

Որքան ատեն որ անաղարտ ու սուրբ պահուած են ընտանեկան կեանքի այդ քնատոհմիկ աղղակները, ցեղը զերծ մնացած է ուժացումէ, այլասերուամէ եւ փճացումէ:

Գաղթաշխարհի այս այլափոխիչ ու այլասերիչ միջա-  
վայրին մէջ սակայն բազում աննպաստ ու վնասակար  
աղդեցութիւններ, դատապարտելի մոլութիւններ եւ բո-  
լորովին օտար սովորութիւններ, սկսած են դժբաղդաբար  
իրենց քանդիչ ու աւերիչ յարձակումները գործել հայ-  
ընտանիքներէն ներս եւս, չարափոխելու այն սկզբունքնե-

ըը եւ եղծանելու այն առաքինութիւնները, որոնց կիրարկումով ձայ ժողովուրդը կը պահէր իր ընտանեկան ու ընկերային կեանքի առողջութիւնը:

Այլասերումի եւ չարափոխման առաջին ու ցցուն նշանները կը նշմարուին ընտանեկան այն զօրեղ կապերուն մէջ որ գոյութիւն ունին այր եւ կնոջ եւ ծնողաց ու զաւակներու միջեւ: Անձանձիր սիրոյ, յարգանքի, նուիրումի, անձնազոհ ընտանեսիրութեան եւ անվերապահ մտերմութեան ինքնաբուղին ու բնական կապերը թուլցած են կարծես:

Ամերիկայի չափազանց ազատ, ու բազմօրինակ օտարամուտ սովորոյթներով լեցուն անհրապոյր միջալայրին մէջ, սխալ ըմբռնուած աղատութեան մը թումեցնող շունչին տակ կը խամրին ու կը թօնին հայ ընտանեկան սըրբութեանց ու առանձնայատուկ մաքրութեան խոր ըմբռունումին սիրուն ծաղիկները: Մայր Երկրի կաշկանդիչ աղդեցութիւններէն յանկարծ ձերբազատուած ու ամօթի վախի, ընկերային մեղադրանքի եւ հանրային պարաւանքի մտահոգութիւններէն ինքոյնքը զերծ նկատած հայութիւնը, հոս այպանելի ծայրայեղութիւններու եւ անլմբռնելի արարքներու կը դիմէ, քանդելով իր աղգային մշակոյթի ամէնէն հոյակապ հաստատութեան գեղեցկութիւնը եւ աղգապահպան յատկանիշը:

Այս օտար միջավայրի յոռի աղդեցութիւններէն զատ, անոր ընձեռած տնտեսական անկախութիւնը, որ կինն ու զաւակները կրնան դիւրութեամք ձեռք բերել ի պահանջել հարկին, աւելի կը նպաստեն ընտանեկան ներքին կապերու թուլացման:

Այր մարդու եւ ծնողքի քոնատիրութիւն եւ ինքնակալութիւն չէ որ կը ջատագովենք հոս: Բնաւ երբեք: Ընտանիքը փոխադարձ սիրոյ, փոխադարձ յարգանքի եւ հաւասար իրաւունքներու ու պարտաւորութեանց վրայ հիմնուած հաստատութիւն մ'է, որուն հայ ժողովուրդը

առաւել կամ նուազ չափով հաւատացած է միշտ, թէեւ ենթարկուած է ասիածին ոչ գովելի սովորութիւններու աղդեցութեանց: Այլ մեր չեշտածը սիրոյ, յարգանքի, նուիրումի, զոհողութեան, հնազանդութեան գեղեցիկ յատկութիւններու նուազումի տխուր իրողութիւնն է:

Այր եւ կնոջ յարաբերութեանց անբաղձավի չարափոխումէն աւելի քանդիչն ու վնասակարը, այն տակաւ լայնցող, տակաւ խորունկցող անջրաբետն է, որ դժբաղդաբար կ'ստեղծուի ծնողաց ու զաւակներու միջեւ: Աստիճանական օտարացում մը սկսած է բաժնել զանոնք իրարմէ: Զգացումներու, շահի, հետաքրքրութեան, հաճոյքի, պաշտամունքի բոլորովին տարբեր ու հակոտնեայ ձըդտումներ ու միահաքներ կը հեռացնեն զանոնք իրարմէ:

Այն մտերմիկ յարաբերութիւնները, սփոփարար վըստահութիւնը եւ ծնողական ու որդիական տաքուկ վերաբերմունքը, որոնցմէ միայն բարիք ու օրհնութիւն կը ծնին, կը նուազին ու կը չարափոխուին:

Հետեւանքը այն կ'ըլլայ, որ զաւակներ այսօր աւելի անկախ ու անջատ կ'զգան իրենց ծնողքներէն եւ զերծ՝ անոնց վերահսկիչ ու մշտարթուն առաջնորդութենէն: Ծնողառդիական այս խորթ ու օտարացած յարաբերութեանց արդիւնքը այն կ'ըլլայ, որ զաւակներ աւելի աղատ կ'զգան ինքոյնքնին՝ վարելու կեանք մը, որ կրնայ զիրենք առաջնորդել անքաղձալի ու ողբերգական հետեւանքներու: Ասիկա դժբաղդաբար աւելի վաս ու աւելի քանդիչ հետեւանքներ կը ծնի մեր իդական նոր սերունդին համար:

Զէ կարելի չյուղուիլ ու չաղդուիլ ի տես այն շատ մը տգեղութիւններուն, այն աչք ծակող երեւոյթներուն, որոնք մեր աչքին առջեւ կը ցցուին յաճախ: Զկայ աւելի ողբալի երեւոյթ մը, աւելի ցաւալի տեսարան մը, քան տեսնել հայ նոր սերունդին, նամանաւանդ իդական դասուն մէջ, ծխելիքի եւ խմիչքի անվայել ու այլասերիչ

գործածութիւնը։ Երիտասարդական հաւաքոյթներու, պարերու, հանդէսներու եւ խնջոյքներու միջոցին յայտնաբերուած զեղխութիւններն ու այլանելի արարքները պէտք է ամէն սրտցաւ հայու մտահոգութիւն ու սարսափ պատճառեն։

Ու այս բոլորը յաճախ կ'ըլլան աղբային կաղմակերպութեան մը անունին տակ ու անոր կարծեցեալ հովանաւորութեամբ։ Եւ դժբաղզութիւնն այն է, որ շատ շատ անդամներ նոր սերունդը իրարու քով բերողը այդ կաղմակերպութեանց զաղափարի ոյժը չէ, ոչ ալ օգտակար ըլլալու փափաքը, այլ՝ հաճոյքը։

Իմ ըմբռնումովս, չկայ աւելի ողբալի, աւելի յուսահատեցնող երեւոյթ մը քան տեսնել մեր նոր սերունդը ու նամանաւանդ իգական սեռը օղիի կամ ողելից ըմպելիներու աղդեցութեան ներքեւ։ Չկայ աւելի արգահատելի երեւոյթ մը, քան աղջիկ մը, կամ կին մը գինով վիճակի մէջ։

Նոր սերունդը պարսաւել չէ մեր նողատակը, միայն զանոնք չդատապարտենք։ Ծխելու եւ խմելու այլանելի ու ոչ-հայկական սովորութիւնը մուտք գործած է նաեւ մեր ընտանիքներէն ներս, ու դժբաղզարար այժմ ոեւէ ընտանեկան հաւաքոյթ չկայ, որուն մէջ, խմիչքը իրունորածնութիւն չղործածուի։ Հայ կինը, որ նախապէս իր ամուսինը կ'այպահնէր, այսօր առանց խղահարութեան եւ ամօթի ինք ալ չի մերժեր գաւաթը երբ հրամցուի իրեն։ Ու ասիկա կ'ըլլայ նորածնութեան եւ ընկերականութեան անարդարանալի պատրուակին տակ։ Նոր սերունդը մոլութեանց հանդէս իր անփութեան առաջին դասերը կ'ստանայ իր խոկ վնասաբեր մթնոլորտին մէջ։

Այս մոլութիւններուն չափ տղեղ ու անոնց չափ կործանարար ուրիշ այլանելի, դատապարտելի ու աններելի սովորոյթ մը սկսած է մուտք գործել հայ ընտանիքներէն

ներս ու քանդել անոր ներքին կառուցուածքը։ Բաղդախաղի քանդիչ ու վնասակար երեւոյթն է անիկա։ Փօքլը կամ դրամով ուրիշ տեսակ թղթախաղեր խաղալ հասարակ երեւոյթ զարձած է այսօր։ Այս օրերու շատ մը ընտանեկան հաւաքոյթներու, նոր սմբաւորումներու, ընտանիքներ իրարու մօտեցնող շարժումներու առանցքը եւ շարժառիթ զժբաղդաբար բաղդախաղին է։ Սիրտս կը մորմոքի, հոգիս կը վրդովիլ երբ իրը ընտանեկան բժիշկ կամ իրը բարեկամ ընտանիքներու տուած այցելութեանս միջոցին կը հանդիպիմ սեղաններու, որոնց շուրջ հաւաքուած են հայեր, նամանաւանդ հայ կիներ, որոնք սիկրէթը իրենց մատներուն մէջ բռնած, օղիին գաւաթը առջեւնին առած, խաղաքարտերը ձեռքերնին հաւաքած ուշաղիլ ու խորհրդաւոր ջերմեւանդութեամբ իրենց բարդին արդիւնքին կ'սպասեն, կամ վաստկելու եւ կորսընցնելու արդիւնք եղող անմիջական զգացումներու յառաջ բերելիք երեւոյթներուն ու աղմուկներուն կը մասնակցին։ Ու շատ յաճախ այս տեսարանները կը պարզուին փոքրիկ մանուկներու, անչափահաս պատանիներու ներկայութեան։

Որքա՞ն այլանելի անտարբերութիւն, որքա՞ն աններելի անփութեան իրենց իսկ զաւակներու ապագային ու գաստիարակութեան հանդէպ։

Գինեմոլութեան, բաղդախաղի եւ զեղիսութեան առաջին գասերը իրենց իսկ ընտանեկան յարկերուն տակ կ'ստանան մէր նոր սերունդին պատկանող երկսեռ երիտասարդները։

Ամօր է ասիկա, մեղք է, ոնիր է։

Ի՞նչ կ'ընեն մէր եկեղեցիները, մէր եկեղեցականները, հայ մշակոյթի եւ բարքերու մաքրութեամբ հետքը քըրքուած մէր միւս կաղմակերպութիւնները։

ՈՉԻ՞Զ, բացարձակապէս ոչինչ։

Այս աղլաքանդ ու սրտակեղէք մոլութիւններու քըն-

նաղատութեան ընթացքին իգական սեռին վրայ շատ ծանրանալս շատերուն թերեւս պատճառ տայ յետադիմականութիւն, սեռերու անհաւասարութեան եւ իրաւունքներու տարբերութեան ըմբունում վերադրելու ինծի: Իրականութեան բոլորովին հակառակ է այդ տեսակ վերադրում մը:

Հակառակ իմ լայնախոհ եւ աղատամիտ խառնուածքիս, ես տակաւին կը պատկանիմ մարդոց այն դասակարգին, որոնք կինը կը նկատեն ընտանեկան սրբութիւններու եւ բարքերու մաքրութեանց աւանդապահը, եւ կը փափաքին իգական սեռին մէջ տեսնել նիստ ու կացի, խօսակցութեան, ունակութիւններու եւ չարժուձեւերու ասարբերութիւն մը՝ զիբենք այր մարդէն զանազանող: Այն վայրկեանին երբ այս զանազանութիւնները վերջանան ու կինը իր առաքինութիւններէն մերկացած՝ յիմարար հետեւի էրիկ մարդու յատուկ սովորոյթներու եւ մոլութեանց, շատ բան կը կորսնցնէ իր արժանիքէն, այրերու իր սեռին հանդիպ ունեցած յարգանիքն, այո՛, եւ նոյն իսկ իր էութենին:

Եթէ կը բաղձանք հայ ընտանիքը պահել իր աւանդական սրբութեամբ եւ իր աղդապահպան բացառորէն աղդեցիկ դիրքին մէջ, պէտք է հետեւինք ցեղային հին աւանդութիւններու, ընտանեկան մաքուր ըմբունումներու եւ սոհմային դարաւոր առաքինութեանց:

Փրկենք հայ ընտանիքը այլասերումի վատ աղդեցութիւններէն քանի դեռ ուշ չէ:

Զ.

## ՈՒՐԻՇ ԱՅԼԱՍԵՐԻՉ ՈՒ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՄՈԼՈՒԹԻՒՆՆԵՐ

Հայ ընտանեկան սրբութեանց սպառնացող վտանգներու մասին խօսած ժամանակ հպանցիկ ու թեթեւ ակնարկներ միայն ըրի խմիչքի ու բաղդախաղի անպաշտպանելի եւ դատապարտելի մոլութիւններուն մասին: Սակայն գժբախտութիւնը հոդ չի վերջանար:

Ամերիկեան արդիական կեանքը հիմնուած է դըժբախտաբար նիւթապաշտութեան վրայ: Դրամը դարձած է նոր դարուն կուռքը, եւ ամենասուրբ սկզբունքներն անդամ կը զոհուին մամոնային: Ամերիկեան հանրային ընտանեկան, ինչպէս նաև անհատական բարոյականը կ'եղծանուի նիւթական շահի համար, եւ բազում է թիւը անոնց, որոնք առանց խղճահարութեան ու ապաշտի անհատներու եւ համայնքներու նկարագրի հիմերը կը քանդէն անձիշտ ծանուցումներով, սուտ ու պատիր յայտարարութիւններով, կաշառուած արտայայտութիւններով:

Գինեմոլութիւնն ու խաղամոլութիւնը կը ջատագովուին այսօր հրապարակաւ եւ այս տնաքանդ ու աղդաքանդ մոլութիւնները կը պաշտպանուին գրքերով, բեմերու վրայ եւ ձայնափիւռով:

Սուտ-զիտական համոզիչ թէզերով գրութիւններ կը վխտան այսօր հրապարակին վրայ, որոնք «ալքոհոլը մարդուն ծառան» կը յայտարարեն, եւ ոչ թէ մարդը ալքոհոլի ծառան: Ուգելից ըմպելի պատրաստող շահադէտները, գրամի ու կաշառքի ոյժով, այսօր կը փորձէն հասարաւակութեան մտքէն հանել վախը այն հիւանդու-

թիւններուն եւ մարմնական աւերներուն, որոնք արդիւնք են ալքոհոլի անչափ ու անխորհուրդ գործածութեան:

Ու հայ հասարակութիւնը, ուրիշ համայնքներու նման, կ'աղդուի այս շարժումներէն եւ անդալաբար զոհ կը դառնայ անոնց համոզիչ արտայայտութեանց:

Այսօր Ամերիկայի հայ հին եւ նոր սերունդին մէջ ոգելից ըմպելիններու գործածութիւնը շատ տարածուած է: Խմիչքը մտած է հայ տուներէն ներս, հայ հաւաքոյթներէն ներս, հայ ժողովասրահներէն ներս: Եւ շատ հասարակ բան դարձած է, նոյն իսկ եկեղեցին, կուսակցութեանց, բարեգործականի եւ այլ աղդանուէր հաստատութեանց անունով եւ ի նպաստ խմբուած հաւաքոյթներու մէջ, տեսնել օղիի շիշերն ու գաւաթները, որոնք սեղաններուն տակէն ու մարդոց կունակներու ետեւէն զիրար կը հալածեն: Խմիչքի մոլութիւնը իբր անհատական թերութիւն աններէի է, իսկ իբր հանրային ու ազգային գեղխութիւն անպաշտանելի ոնիք է:

Որքան ալ շատ ըլլան պաշտպանները այս մոլութեան ու փորձեն արդի գիտութեանց սխալ ու եղծանուած փաստերով ալքոհոլին ոչ-վնասակարութիւնը շատագովել, Աբրահամ Լինքընի խօսքը կայ ու կը մնայ, «Խըմիչքը պաշտպաններ կրնայ ունենալ, բայց ոչ պաշտպանութիւն»: Ոչ ոք կրնայ հերքել Առակաց Գրքին սա համարը. «Մի նայիր գինիին կարմրութեանը... Անիկանուք օճի պէս կը խածնէ ու քարքի պէս կը խայթէ»: Աշխարհի մեծագոյն թատերագրին եւ ներհուն հոգեբանին՝ Շէյքսփիրի վճիռը դեռ բեկանուած չէ, «Ով դուն գինիի աներեւոյթ ոգի, եթէ դուն ոեւէ անուն չունիս նանցուելու, քող դեռ կոչենք քեզ»:

Ընտանեկան բժիշկ եւ եկեղեցւոյ պաշտօնեայ ըլլալու է գիտնալու համար խմիչքի գործած աւերները հայ ընտանիքներէն ներս: Ֆիզիքական, տնտեսական, բարոյական չարիքները, որոնք ամէն օր կը գործուին, ահա-

որ աւեր կ'ստեղծեն, թշուառութիւն կը ծնին եւ ընտանեկան ու հանրային բարոյականը կ'ապականեն:

Անօթութիւն, թշուառութիւն, գառն արցունք, ըսպանութիւն, ընտանեկան յարկերու քանդում, որբացում, ամօթ, բարոյականի անկում, ահաւոր արկածներ եւ վաղաժամ գերեզմաններ, աններելի արդիւնքներն են խմիչքի գործածութեան մուտքին, ընտանիքներէն եւ տուններէն ներս:

Օղին աւելի տուներ կը քանդէ քան ոեւէ ուրիշ աղդեցութիւն: Օղին աւելի ու թերեւս միակ պատճառն է նոր սերունդին մէջ պատահած դժբախտ ու սարսափելի անկումներուն:

Ու չմոռնանք թէ Ամերիկայի վատասերիչ ու թուլատու մթնոլորտին տակ, երբ նամանաւանդ ոեւէ հակաղդիչ ոյժ գոյութիւն չունի, խմիչքը տակաւ կը տիրապետէ Ամերիկահայ տուներէն ներս եւ դժբախտաբար մեր նորահաս սերունդին մէջ:

\* \* \*

Գիննեմոլութեան վտանգէն ոչ նուազ եւ անոր չափ անբարոյացուցիչ մոլութիւն մալ բաղդախաղի չարաշուք սովորութիւնն է, որուն ենթարկուած է Ամերիկահայ հասարակութիւնը: Ու ասիկա միմիայն քարտ խաղալու մէջ չկայանար: Ամենէն մեծ բաղդախնդրական միջոցները այժմ թիւերու վրայ, ձիարշաւներու եւ չընարշաւներու կրկէսներուն մէջ եւ սակարաններու անկայուն ելեւէջին վրայ կը փորձուին:

Սուանց չափաղանցելու կրնանք յայտարարել թէ հայ ժողովուրդը այժմ բաղդախաղի մոլի ժողովուրդ մըն է: Մեծ, շատ մեծ է թիւը այն հայերուն, որոնք իրենց արդար աշխատանքէն եւ ճակատի քրտինքէն աւելի, իրենց բաղդին անխորհուրդ գործածութենէն կ'ակնկալեն հանել իրենց ու իրենց ընտանիքին օրապահիկը: Բաղդախաղի հով մը անցած է մեր գաղութահայութեան գլխուն վրայէն ու համաճարակի նման վարակած է, ոչ թէ մի-

նակ անուս եւ միամիտ հասարակութիւնը, այլ նաեւ անհատներ, որոնց զարգացումն ու իմացական կարողութիւնը, պէտք է զիրենք հեռու պահած ըլլար բաղդախաղի միշտ կորստաբեր ու երբեք շահաւէտ արկածախընդրութիւններէն:

Վերջին տասնեակ տարիներու տնտեսական դժնդակ ու անողոք պայմանները, գործի եւ զբաղումի աննպաստ կացութիւնը, նիւթական հսկայ կորուստները, որոնց ենթարկուեցան ամենքը առանց բացառութեան, յուսահատութեան, թուլութեան, բաղդախնդրութեան ու խօլական արկածախնդրութեան խուճապային մթնոլորտ մը ստեղծած են, որուն մէջ մարդիկ իրենց մտքի ու մկանի ուժերէն աւելի, բաղդի ու դիպուածի անորոշ, անկայուն ու միշտ աղետաբեր միջոցներուն կ'ապաւինին:

Անհատներու այս յուսահատական, չփոթեցուցիչ, խուճապային ապրումները, անոնց մէջ հիմնովին կը քանդեն անհատական նախաձեռնութեան, ինքնավստահութեան, պատուոյ նախանձախնդրութեան, աշխատասիրութեան եւ սիստեմաթիք ջանադրութեան վերաշինիչ առաքինութիւններն ու սովորութիւնները:

Այս իսկ պատճառներով բաղդախաղը ընկերային բարոյական ու բնականոն կեանքը քանդող ամենազօրեղ աղդեցութիւններէն մին է:

Գիտէ՞ք որքան մեծ քանակութեամբ դրամ կը ծախսէ այսօր Ամերիկահայութիւնը թիւխաղերու վրայ: Դաղափար մը ունի՞ք թէ որքան մեծ է թիւը այն դժբաղդու արգահատելի անհատներուն, որոնք իրենց դրամը, ժամանակը, ուշքը ու հոգին կը վատնեն ձիարշաւի ու շնարշաւի անիմաստ մրցանքներու սրտմաշ անստուգութիւններուն մէջ: Կրնա՞ք երեւակայել չափը այն հսկայ գումարներուն, որոնք յումպէտս կը վատնուին իրլանտական ձիարշաւներու ընթացքին: Կարո՞ղ էք ըմբռնել քանակը այն հսկայ հարստութիւններուն, արիւն

քրտինքով վաստկուած գումարներուն, զրկանքով եւ տնտեսութեամբ քովի բերուած եւ անձրեւոտ օրեւու համար պահուած դրամներուն, որոնք կը կորսուին անդառնալիօրէն, սակարանի ամենակուլ եւ կողոպտիչ մեքենականութեան մէջ:

Դժբաղդաբար վիճակադրական որոշ տեղեկութիւններ չկան այս մասին ու թիւերով կարելի չէ արտայայտել այն հսկայ հարստութիւնը, որ ամէն օր ու ամէն շաբաթ կը մսխուի, առանց արդիւնքի, առանց վարձատրութեան: Սակայն կրնանք ապահովաբար ու առանց չափաղանցութեան յայտարարել թէ այդ յումպէտս գործածուած գումարները բաւական են խիստ գոհացուցիչ ու առատ կերպով մատակարարելու մեր ազգային բոլոր ու մշակոյթի հաստատութիւնները: Ուրիշ խօսքով տարուայ մը ընթացքին միլիոններ կը վատնուին այս եպերելի մոլութեանց հետեւանքով:

Բարոյական հսկայ կորուստներուն, աւերներուն եւ անկումներուն բաղդատմամբ ոչինչ են նիւթական այս հսկայ կորուստները: Ընտանեկան բժիշկի հանգամանհսկայ կրազեկ կ'ըլլամ յաճախ այն թշուառութեան, աղքատութեան, հոգեկան ու մտային սրտմաշուք եւ քանդիչ աղդեցութիւններուն, որոնք հայ ընտանիքի անդորրութիւնը կը խանդարեն եւ սիրոյ կապերը կը քակեն:

Ու այս բոլորին փոխարէն, այս աղաղակող անկումներուն դէմ, այս ահաւոր մոլութիւններու բարձման համար ի՞նչ կ'ընենք մենք: Ի՞նչ կ'ընեն մեր եկեղեցիները, մեր եկեղեցականութիւնը, որոնց աշխատանքի սահմանը մէջ կ'իյնայ պայքարիլ այս մոլութեանց դէմ: Մանին մէջ կ'իյնայ պայքարիլ այս մոլութեանց միւս կազմականը կ'ընեն մեր աղդային ու քաղաքական միւս մամուլը, մեր բեմը, մեր փրոփականտի ուրիշ միջոցները:

Ոչի՞նչ, ցաւալիօրէն ոչի՞նչ:

Այս աղքաքանդ, այս հիւծող, այս այսլանելի ու անպաշտպանելի մոլութիւններու դպրոցը, դժբաղդաբարմեր տուններն են: Հոյն է որ նոր սերունդը կ'ստանայ անկումի իր առաջին դասը, քարտախաղի սեղանին առջեւ:

Ժամանցի համար քարտ խաղալն իսկ յանցանք է, սակայն ոեւէ դրամով, այո, նոյն իսկ ոեւէ նիւթական վարձատրութեան ակնկալութեամբ խաղալը, տունէն ներս կամ դուրս, ոճիրի հաւասարող յանցանք է:

Ես կը հարցնեմ հոս բոլոր անոնց, որոնք այսօր ընտանեկան ու ընկերական խմբաւորումներ կաղմած են պարբերաբար իրարու քով դալու փոքը սեղաններուն առջեւ, թէ ի՞նչ է հաճոյքը քանի մը ոչինչ տոլարներու շահին, երբ մտահոգութիւն, սրտնեղութիւն եւ նոյնիսկ զրկանք պիտի պատճառէ ծանօթիդ, բարեկամիդ կամ աղքականիդ:

Այս տեսակ վիճակներ վստահ եմ թէ խղճահարութիւն կը պատճառեն շատերուն, իսկ անտարբերութիւն ու անդգայութիւն ուրիշներու: Երկու պարագաներն ալ ստորնացուցիչ ու յուսահատական հանգամանք մը ունին իրենց մէջ:

Բաղդախաղը հայ ցեղային առաքինութեանց հակոսնեայ մոլութիւն մ'է: Հայը ի ծնէ աշխատասէր, ջանադիր ու արտադրող ժողովուրդ մըն է եւ ծուլութիւնն ու մակարութութիւնը իր նկարագրին մաս չեն կաղմեր:

Ինչո՞ւ, ուրեմն, կը հանդուրժենք մեր նկարագրին ու խառնուածքին օտար այս մոլութիւններուն:

Որովհետեւ անդգայ ու անտարբեր ենք հանրային բարոյականը քանդող այս տղեղ ունակութեանց հանդէպ:

Ժամանակն է որ սթափինք այլեւս:

է.

## Ի՞նչ է ԴԱՐՄԱՆԸ

«Խորհուրդ ցանէ, գործեր հնձէ, գործեր ցանէ, ունակութիւն հնձէ, Ունակութիւն ցանէ, նկարագիր հնձէ, Նկարագիր ցանէ, յաւերժական բաղդ մը հնձէ»:

ԹՀԵՔԾՐԻ

Ի՞նչ է դարմանը:

Ահաւասիկ մեր յօդուածաշարքին ամենափափուկ ու ամենակարեւոր մասը: Շատ դիւրին է ցաւը մատնանշել, շատ հեշտ է սխալները քննադատել, շատ դժուար չէ թերեւս անոնց համար դարմաններ թելադրել, սակայն դժուար է զանոնք յաջողութեամբ դործադրութեան դնել: Ի՞նչ կ'արժէ քանդել, երբ նորը շնելը անկարելի դառնայ: Ի՞նչ շահ անհարկի ու սին քննադատութեան, երբ բարեփոխելու եւ բարեկարդելու ոեւէ հնարաւորութիւն բարեփոխելու եւ բարեկարդելու ու անդութիւնը: Ի՞նչ զաշլլայ: Ի՞նչ կ'արժէն թելադրուած միջոցները, եթէ զաշլլայ: Ի՞նչ կ'արժէն թելադրուած միջոցները, եթէ զանոնք դործնականացնելու համար ճարտար ճեռքեր ու հոգածու սիրտեր պակսին:

Այս քանի մը օրուան ընթացքին բաղում տեղերէ նամակ, հեռախօս եւ այցելութիւն կ'ստանամ, որոնք բոլորն ալ կը դնահատեն այս յօդուածաշարքին ողին եւ քննադատութեան անվերապահ ու սրտբաց եղանակը: Բոլորն ալ կ'ընդունին ճշմարտութիւնն ու արդարութիւնը արտայայտուած միտքերուն ու խորհրդածութիւններուն:

Սակայն բոլորն ալ առհասարակ նոյն մտավախը, նոյն կասկածանքը, նոյն թերահաւատութիւնն ունին:

Շատեր ցաւ ի սիրտ կը յայտնեն իրենց մտահոգութիւնը, թէ այս յօդուածաշարը պիտի մնայ ճայն բարքառոյ յանապատի եւ նոյն սխալները, նոյն տգեղութիւնները, նոյն մոլութիւնները աւելի սանձարձակ յառաջ պիտի տարուին ապերասան ու անփոյթ անտարբերութեամբ:

Այս մտավախերն ու յաղթանակի մասին գոյութիւն ունեցող թերահաւատ ոգին սակայն, ձախողանքի ամենազօրաւոր պատճառներն են:

Մոլութեանց, տգեղութեանց, սխալներու եւ վատթար աղջեցութիւններու դէմ սկսուած այս պայքարն ու խաչկրաքիւնը պէտք չէ դադրին, յօդուածաշարքին հետ միաժամանակ, այլ անոնք պէտք է շարունակուին յարատեօրէն, աւելի հուժկու թափով եւ հաւաքական գործունէութեամբ:

Այդ նպատակաւ իսկ պէտք է դադրին յուսալքումի արտայայտութիւնները եւ մեծ նպատակի յաջողութեան մասին գոյութիւն ունեցող թոյլ, մեղկ ու թերահաւատ կեցուածքները: Զանդուածներու կրաւորականութիւնը եւ անտարբերութիւնը մեծագոյն պատճառներն են ձախողանքի:

Այս երկրագունդին վրայ ոչինչ կայ անկարելի, բաւական է որ հայութիւնը հաւատայ ըսուածներու ճշմարտութեան խոր համոզում գոյացնէ անոնց մասին և կըռուելու պատրաստակամութիւն ու անտեղիտալի եռանդցոյց տայ: Դարմանի ամենազօրեղ ու ամենակարեւոր միջոցը հետեւաբար, բոլոր հայրենասէր ու ազգանուէր հայերու սրտցաւ վերաբերմունքն ու օժանդակելու կամեցողութիւնն է:

Մոլութեանց դէմ կռուելու համար պէտք է մշակել անվախ ու անվեհեր ոգի, աններող ոգի եւ համբերատար ու յարատեւ ջանադրութիւն:

Ասոր համար հարկ է մշակել ցեղային ու անհատա-

կան առողջ ու աննկուն նկարագիր, հայկական զուտ ու հարազատ դաստիարակութեամբ ուժեղացած:

Աղքային վերագարթնումի հիմնական ու ազդու դարմաններու գործադրութեան համար անհրաժեշտ են անկաշառ նկարագիր, ամբասիր հայրենասիրութիւն, ծառայութեան անշահախնդիր ոգի եւ պայքարելու անըսպառ ոյժ:

Այս իսկ նպատակաւ դարմանի համար մեր առաջադրած պայմանները շատ աւելի արմատական են եւ շատ աւելի ընդարձակ:

Զանանք մի առ մի թուել զանոնք:

## 1.— ՎԵՐՍԴԱՐՁ ԴԵՊԻ ԿՐՕՆ

Այսօր ինչպէս համաշխարհային ահաւոր իրականութեան, հայկական կեանքի մէջ եւս գոյութիւն ունեցող ցաւալի կացութեան հիմնական պատճառը ժողովուրդներու հեռացումն է կրօնքէն եւ անտեսումը բարոյական բարձր սկզբունքներու:

Ընկերաբանական, հոգեբանական եւ ընկերային գիտութեանց հետեւող արդի գիտնականներէն շատեր, ուսումնասիրելով մարդկային քաղաքակրթութեան մէջ տիրող ահաւոր հակասութիւններն ու անմարդավայել վերաբերումները, հասած են այն եղրակացութեան թէ աշխարհի բարոյական սնանկութեան գլխաւոր պատճառը զանգուածներու ուժացումն է կրօնքէն եւ անոր ուսուցումներէն:

Կրօնքի ու բարոյագիտութեան բարձր սկզբունքներու կապերէն ու կաշկանդումներէն ճողովրած մարդկութիւնը այսօր կը դիմէ անկումէ՝ անկում, եւ քայքայումէ՝ քայքայում:

Կրօնական խնդիրներու մասին ունեցած իմ ըմբռունումներս ի ծնէ եղած են շատ աղատամիտ ու խիստ անկաշկանդ, եւ ես միշտ քաջութիւն ցոյց տուած եմ չծածկելու զանոնք ու չխարդախելու իմ հաւատավիճներս: Եւ երբ այսօր կուղամ այսօրինակ յայտարարութիւն մը ընել, ատիկա կը խոստովանիմ թէ կը բղիսի անկեղծ համոզումէ եւ խորունկ հասկացողութենէ:

Իմ կարծիքովս, կրօնական մաքուր ու անսախապաշար դաստիարակութիւն մը ուեւէ անհատի — մանկական ու պատանեկան տարիքին — զօրեղ նկարագիր եւ առողջ անհատականութիւն ստեղծելու ամենահիմնական միջոցն է:

Սակայն կրօնական այս ուսուցումները հիմնուելու են միմիայն քրիստոնէական հաւատքի եւ բարոյական սմբռումներու նրագ, բոլորովին զերծ բարդ խնդիրներու ու վէճերու շփոթեցուցիչ ու յետաղիմական աղեցութիւններէն:

Կրօնքը պէտք է ձերբաղատէ ինքովինքը անհարկի նախապաշարումներէ, աւելորդապաշտութիւններէ, անսմբռնելի վարդապետութիւններէ եւ չհաւատացուելիք փարկածներէ: Կրօնքի տկարութիւնը ու այսօրուան անկման պատճառները այդ այլազան աւելորդաբանութիւններուն եւ աչք ծակող հակասութիւններուն մէջ պէտք է փնտուել: Կրօնաբարոյական բարձր սկզբունքները, մարդկային յարաբերութեանց պայմաններու լաւագոյն ցուցմունքները, ընկերային ու անհատական առաքինութիւններու ուսուցումը կը նսեմանան ու կը հեղնուին, այլեւս հինգած ու նոր սերունդի արթնութեան ու իմացականութեան հակոտնեայ՝ առասպելական աւելորդապաշտութիւններու հետեւանքով:

Ներկայ դարուն ոգին, ըմբռնումը եւ ձգտումը գիտական է, հետեւաբար հետազոտող, փնտող, վերլուծող, թափանցող ու ըմբռուս:

Գիտութիւնը ճշմարտութիւնը կը մինտոէ միայն, իսկ անիրականն ու անբնականը կը հալածէ:

Յետոյ կրօնքը իրը մարդկային կեանքի հետ կապուած ու անոր ճակատագրով զբաղող հաստատութիւն, պէտք է փոխէ իր խիստ անդրաշխարհային հակումները, եւ վերամբարձ աչքերը դէպի վար իջեցուցած գիտէ իր շուրջ անցած դարձած իրականութիւնները: Կրօնքն ու Եկեղեցին որքան մօտիկնան ժողովուրդին՝ որուն աշխարհային ու երկնային բարօրութեան համար աշխատելու պաշտօնն ունին, այնքան աւելի կենսունակ ու օգտակար ոյժեր կը դառնան:

Զէ՞ որ Քրիստոսի նալատակն ալ երկնից թագաւորութիւնը աշխարհի վրայ հաստատել է: Հետեւաբար կրօնքի եւ իր պաշտօննեաներուն պաշտօնն է ժողովուրդին պէտքեն պահանջներուն համար մտածել եւ անոնց բարօրութեան ու երջանկութեան մասին մտահոգուիլ:

Քրիստոսի քարոզած մաքուր սկզբունքներուն վրայ հիմնուած դաստիարակութիւն մը միայն կրնայ փրկել աշխարհն ու մարդկութիւնը՝ իրենց գոյութեան սպառնացող ահաւոր վտանգէն:

Հետեւաբար կրօնական սկզբունքներու վերարծարծումն ու քարոզութիւնները առաջին ու ամենաարմատական դարմանը կը նկատենք ներկայ քառսային ու արիւնոտ իրականութեան, ինչպէս նաեւ ընկերային կեանքի բոլոր մոլորութիւններուն եւ մոլութիւններուն, փորձանքներուն եւ անկումներուն:

Եկեղեցիներու եւ անոնց պաշտօննեաներուն կողմէն ցոյց տրուած մարտական դիրքէն եւ քաջութենէն կախուած է ամբողջ քրիստոնէական դաւանանքներու յաղթանակը:

Հայկական կեանքին մէջ դէպի կրօն վերադարձի այդ շարժման ղեկավարութիւնը շատ բնականօրէն կը պատկանի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին:

## ՀԱՅԱՍՏԱՆԻՆՑՑՑ ԵԿԵՂԵՑԻ

Ինչպէս անցեալ երկար դարերու ընթացքին, հայ քաղաքական անկախութեան կորուստէն յետոյ, թէ հայրենիքի սահմաններէն ներս եւ թէ անկից գուրս, նմանապէս հիմա Ամերիկայի ստուար հայ գաղութին մէջ, Հայոց Եկեղեցին ստանձնելու է, ոչ միայն ղեկավարութիւնը կրօնաբարոյական դաստիարակութեան, այլ նաև առաջնորդութիւնը ազգապաշտպան բոլոր ջանքերուն եւ ծրագիրներուն:

Հայոց Եկեղեցին է, որ իր համազգային հանդամանքով, իր կեղրոնացեալ կազմակերպութեամբ, իր անժըստաելի ու տիրական հեղինակութեամբ, իրաւունք ունի ու ատակ է ստանձնելու այդ անդանցառելի ու փրկարար պարտականութիւնը: Միւս յարանուանութիւնները, Բողոքական եւ կաթողիկէ, պէտք է ճանչնան այդ ղեկավարութիւնը, եւ իրենց ոյժերը բերեն միացնել ՄԱՅՐ Եկեղեցին ջանազրութեանց: Մեր քաղաքական կազմակերպութիւններն ու մշակութային միութիւնները՝ Բարեգործական, Կրթասիրաց եւ Հայրենակցական, պէտք է լծուին բնդհանուր աշխատանքներուն:

Ասիկա կարենալ յաջողութեամբ ի կատար հանելու համար, Հայոց Եկեղեցին պէտք է ենթարկուի կարդ մը բարեփոխութիւններու, որոնք ունէ առնչութիւն չունենալով իր հիմնական սկզբունքներուն, դաւանանքին ու հնաւանդ սովորութիւններուն հետ, կարելի է դիւրութեամբ ընդունելի ընել տալ վերին իշխանութեանց:

Այս տեսակէտէն, առաջին բարեկարգութիւնը, Եկեղեցին քաղաքական շարժումներէ եւ ազգեցութիւններէ ազատելն է: Հայոց Եկեղեցին Ամերիկայի մէջ քաղաքական հարցերով դրադելու պէտք չունի. իր պաշտօնն է հոգեւոր կեանքի եւ տոհմային բարձր առաքինութեանց դասերն աւանդել եւ դադութին հայկական նկարադիրը անաղարտ պահէլ: Հայ Եկեղեցին դարերով իր կազմին մէջ

միացուցած ըլլալով կրօնական ու քաղաքական կրկնակ պատասխանատուութիւնները, այսօր ալ անդգալարար կը շարունակէ այդ ընթացքը, առանց ինքդինքը յարմար-ցընելու նոր պայմաններուն: Իմ ըմբռնումովս, ժամանակը եկած է, որ Ամերիկայի այս գաղութին մէջ, ուր քաղաքական ուրոյն կեանք ու առանձին պահանջներ գոյութիւն չունին, Հայոց Եկեղեցին դառնայ միմիայն զուտ կրօնական հաստատութիւն, վերապահելով անշուշտ, ի պահանջել հարկին, ազգային ընդհանուր ներկայացուցչութեան մը կազմութեան պահուն՝ իր առաջնութեան բնական իրաւունքը: Հայոց Եկեղեցոյ բաժանումը քաղաքական կեանքէ ու ազգեցութիւններէ, պիտի զօրացնէ իր գիրքը եւ զինքը պիտի դարձնէ աւելի ազգեցիկ. ու աւելի հեղինակաւոր, իր կրօնական եւ մշակութային աշխատութեանց մէջ:

Եկեղեցական բարեկարգութեանց մասին խօսելու ժամանակ բոլորիս ալ ուշազրութիւնը կ'ուղղուի կարդ մը հիմնական փոփոխութիւններու, նամանաւանդ կուսակրօնութեան ջնջումին, եւ այսովէի խիստ վիճելի ինդիրներու: Ճիշտ է թէ որքան շուրջ ըլլան այս հիմնական փոփոխութիւնները, այնքան աւելի կ'օգտուի Եկեղեցին ու Հայ ժողովուրդը, սակայն ասոնք ժամանակ, ուսումնասիրութիւն, ընդհանուր հասկացողութիւն, եւ դաստիարակութիւն պահանջող հարցեր են: Մինչդեռ կան շատ մը բարեփոխեի կէտեր, որոնք առանց այս դժուարութիւններուն, միմիայն հասարակ կամեցողութեամբ եւ փոքրիկ զիջողութեամբ կարելի է կարդագրել ու ասանկով բարձրացնել Եկեղեցիներու հմայքը եւ վեհութիւնը: Ու ասոնք պէտք է որ ըլլան անմիջապէս ու ամէն տեղ:

Եկեղեցիներու մէջ կարդ ու կանոնի, լոռութեան, հանդարտութեան եւ ճշտապահութեան անհրաժեշտ պահանջներուն մասին է որ կը շեշտեմ հոս: Մրբաղան արարողութեանց միջոցին երթեւեկութիւն, անընդհատ շար-

ժում, մանուկներու ճչոյ ու վաղք, ժողովուրդի եւ նոյն խսկ պաշտօնէից միջեւ բարձրածայն ու անժամանակ, անհարկի խօսակցութիւն կը խանգարեն արարողութիւնները եւ կը նսեմացնեն անոնց վեհութիւնը:

Եկեղեցին ժողովուրդին ու նամանաւանդ նոր սերունդին սիրելի դարձնելու համար շատ կարեւոր են այս բարեփոխութիւնները: Այսօր եկեղեցիներու մեծադոյն մտահոգութիւնը հաւատացեալ ժողովուրդ ունենալու հարցնէ: Պաշտամանց ժամանակ եկեղեցիներու թափուր մնալը, անդամակցութեան նուազումը, եկեղեցի յաճախելու դժկամակութիւնը արդիւնք են նոյնքան այս անկարգութիւններուն, որքան ժողովուրդին մէջ տակաւ տարածուող թերահաւատութեան հոսանքներուն:

Եկեղեցին պէտք է սիրելի ու յանկուցիչ դարձնել նոյն խսկ իր բարեպաշտ համայնքին, ապա թէ ոչ պաշտամունքներու ներկայ եղողներու թիւը կը նուազի ու եկեղեցին թափուր կը մնայ: Տօնական օրերուն եկեղեցիները խոնուելու եւ միւս կիրակիները զանոնք թափուր ձգելու, յոռի եւ ոչ բաղձալի սովորոյթը պէտք է որ հիմնովին վերջ գտնէ:

Հայոց Եկեղեցին անդամակցութեան համար չի կիրարկեր Բողոքական կամ այլ եկեղեցիներու կերպերը: անիկա իր զաւակները կը նկատէ այն ամէնը, որ ծնած են Հայ ու մկրտուած իր աւաղանին մէջ: Հայրական այս պաշտպանութեան ձեւը հոգեկան ու բարոյական որոշ նշանակութիւն կրնայ ունենալ, սակայն կաղմակերպական դօրեղութեան եւ տնտեսական անկախութեան տեսակէտներէն ունի իր թերութիւնը: Հայոց Եկեղեցին եւս կիրարկելու է անդամակցութեան ձեւը, իւրաքանչիւր անհատ կամ ընտանիք անդամագրելով իրենց կարողութեան ու կամեցողութեան յարմարագոյն տուրքով մը: Այս ձեւը թէ աւելի պիտի պարտադրէ անդամները եկեղեցի յաճախելու եւ թէ պիտի աղատէ մեր Հոգաբար-

ձութիւնները միմիայն տնտեսութեան վրայ մտածող եւ նիւթական հասոյթներու համար աշխատող մարմիններ ըլլալու կաշկանդումներէն: Եկեղեցին հաստատուած կ'ըլլայ նիւթապէս աւելի զօրեղ հիման մը վրայ, եկեղեցականները կը վճարուին ճիշտ ժամանակին ու բաւարար վարձատրութեամբ, ու ասիկա պատճառ կը դառնայ որ միանդամ ընդ միշտ ջնջուի մուրացիկի ու ընչաքաղցի այն տպաւորութիւնը զոր մեր ժողովուրդը կը կրէ իր եկեղեցական պաշտօնեաներէն, իրենց պարտականութեանց ընթացքին ակնկալած նիւթական վարձատրութեան եւ նոյն խսկ պահանջին հետեւանքով: Եկեղեցականներ լիովին վճարուելու են եւ Հայոց Եկեղեցիին մէջէն միանդամ ընդ միշտ վերնալու է խորհուրդներու կատարման եւ տունօրինեքներու ընթացքին քահանաներու նուէրներ տալու եւ անոնց կողմէն վարձատրութիւն սպասելու նուաստացուցիչ եւ միշտ բամբասանքի դուռ բացող սովորոյթը:

Քահանաներն ու Եկեղեցական պաշտօնեանները պէտք է լիովին վճարուին ըսուեցաւ վերեւ: Ասիկա պէտք է ըւլայ լիակատար վարձատրութիւն՝ պաշտօնին եւ ծառայութեան վարձատրութիւնն առնելով իրը վարձատրութեան հիմ, եւ ըստ այնմ անոնցմէ պահանջելու է գործ: Հայ ժողովուրդը ժլատ է իր պաշտօնեաններու վճարել իրենց պաշտօնին վայել շաբաթական, ու անխիղճ քննադատութեան կ'ենթարկէ քիչ թէ շատ գոհացուցիչ վճարում ստացող եկեղեցականը: Ախալ մէ ասիկա, որ պէտք է շտկուի, եթէ կ'ուղենք մեր եկեղեցական շարքերուն վրայ աւելցընել կարող ու զարգացած կղերականներ եւ ոչ թէ հանրութեան վրայ բեռ եղող եւ իրենց օրապահիկը այլ ձեւով վաստկելու անկարող անյարմար ու անպէտ պաշտօնեաններ:

Հայ ընկերային, ընտանեկան ու անհատական կեանքի մէջ պահանջուած զարթնումը յառաջ բերելու հպմար պէտք ունինք զարդացած ու պատրաստուած Եկեղեցա-

կաններու . Եկեղեցականներ՝ որոնք կրօնքը նկատեն ոչ  
թէ ապրուստի , այլ ծառայութեան միջոց . եկեղեցական-  
ներ՝ որոնք հասկնան մեր ժողովուրդին , նամանաւանդ  
նոր սերունդին հոգեկան ու խմացական պահանջները , եւ  
եկեղեցականներ՝ որոնք ըլլան այնքան լայնախոհ , որ ե-  
կեղեցին չնկատեն նեղմիտ ու վիճելի վարդապետութեանց  
դաշտ եւ մարդիկ միայն երկինքի համար պատրաստելու  
միջոց , այլ արդիական պէտքերու եւ պահանջներու նուի-  
րուած եւ մարդկութեան աշխարհային կեանքին բարօրու-  
թեան ու երջանկութեան համար եւս աշխատող հաստա-  
տութիւն :

Ժողովուրդին նուիրատուութեամբ կանգուն կեցող  
մեր եկեղեցիները պէտք է ապրին ժողովուրդին համար  
միայն , ու առաջնորդուին ժողովուրդին կենսական շա-  
հերով :

Այս նպատակաւ պէտք է պատրաստել նոր եկեղեցա-  
կանութիւն մը , Հայկական ու Ամերիկեան բարձրագոյն  
դաստիարակութեամբ , ու այս նպատակին յաջողութեան  
համար Ամերիկահայութիւնը Առաջնորդարանին տալու է  
հարկ եղած նիւթական ու բարոյական օֆանդակութիւնը :

Հայ Եկեղեցւոյ փայլը աւելցնելու եւ ժողովուրդին  
մէջ հայկական երաժշտութեան սէրը մշակելու համար  
երգեցողութիւնները պէտք է ըլլան ներդաշնակ ու կա-  
տարեալ եւ բոլոր եկեղեցիներն ալ գործածելու են նոյն  
եղանակը : Առաջնորդարանը պէտք է մասնաւոր ուշադ-  
րութիւն դարձնէ այս խնդրոյն :

Եկեղեցւոյ բեմէն տրուած քարոզները անհրաժեշտ է  
որ ըլլան հոգեշունչ եւ դաստիարակիչ ու ամբողջութին  
նպատակուած՝ որոշ ուղղութեամբ :

Կիրակնօրեայ դարրոցներու զեկավարութեան եւ օգ-  
տակարութեան մասին պիտի խօսինք յետոյ , Հայ դըպ-  
րոցներու նկատմամբ ընելիք խորհրդածութեանց ընթաց-  
քին :

Այս բոլորն ընելու համար Առաջնորդարանը իր ձեռ-  
քին մէջ ունենալու է նիւթական առատ ու բաւարար  
պիւտածէ , որուն գոյացման միջոցներուն եւ մատակարա-  
րութեան կերպերուն մասին յաջորդիւ :

### 3.— ՆՈՐ ՍԵՐՈՒԽԻՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿՐԹՈՒԹԻՒԽԻՆԼ

«Կրթութիւնը օրօրոցէն կ'սկսի» ըսուած է իրաւամբ ,  
ու ամենուն կողմէն կը յեղյեղուի սոյն ճշմարտութիւնը  
անընդհատ : Բայց քանինքը են են խկապէս որ կը գոր-  
ծադրեն դայն , քանինքը են , որ մասնաւոր ուշադրու-  
թիւն կուտան իրենց զաւակներու հիմնական ու լիակա-  
տար կրթութեան : Մանուկներու ամենակարեւոր դպրոցը  
տունն է եւ լաւագոյն դաստիարակները ծնողն են , մա-  
նաւանդ մայրը , որովհետեւ տան անմիջական մթնոլոր-  
տին մէջ ու մօր զեկավարող խնամքին տակ , մատաղ հա-  
սակէն , մանուկը կը մարզուի այն բոլոր կենսական ու-  
նակութիւններուն , սովորոյթներուն , եւ առաքինութեանց  
մէջ , որոնք յետոյ իր նկարագրին մասը պիտի կաղմէն :

Անհատի մը նկարագրի հիմները նախնական քանի մը  
տարիներու մէջ կը գրուին եւ որքան լաւ ըլլան ազդե-  
ցութիւնները , որքան բարոյացունչ ըլլան տպաւորու-  
թիւնները եւ որքան ազդանուէր ըլլան ուսուցումները ,  
այնքան առողջ ու գորաւոր կ'ըլլայ նկարագրը , իբր ան-  
հատ ու իբր հանրային մարդ : Ծառը բարակ ու թաց ե-  
ղած միջոցին կը շտկեն , որովհետեւ երբ բունը հաստնայ ,  
այլեւս զայն շտկելը անկարելի ու անյոյս դործ կը դառ-  
նայ :

Դժբաղդաբար այսօր , Ամերիկահայ նոր սերունդը ,  
ծնողաց անհեռատեսութեան եւ անփութութեան հետե-  
ւանքով , ինչպէս նաեւ օտար ու անբաղձակի աղդեցու-  
թեանց ներքեւ , չի ստանար՝ ոչ միայն տոհմային , այլ

նոյն իսկ անհատական առողջ ու նպատակայարմար դաստիարակութիւն։ Ծնողներ մեծաւ մասամբ անպատրաստ ու անտառակ են այդ տեսակ դաստիարակութիւն մը տալու իրենց զաւակներուն։ Առաջնորդող ձեռքեր ալ չկան պահանջուած ուղղութիւնը տալու այս կարեւոր ու անդանցառելի պահանջին։

Ու արդիւնքը այն կ'ըլլայ, որ մեր նոր սերունդը կամաց կամաց կը թօչնի օտար ազդեցութիւններու ուժացնող շունչին ներքեւ, եւ այն բոլոր գողորիկ ու բաղձալի յատկանիշները, որոնք հայունն էին, տակաւ կը մոռցուին ու կը կորսուին առյաւէտ։

Ծնողասիրութիւն, հնազանդութիւն, մեծերու հանդէպ յարգալիր վերաբերմունք, որոնք այնքան զօրեղ մասերը կը կազմեն հայկական նկարագրին, սկսած են թուլնալ, ու բոլորովին օտարածին սովորութիւններ կը գրաւեն անոնց տեղը։

Հայաստանեայց Եկեղեցւոյ կողքին գոյութիւն ունեցող Կիրակնօրեայ դպրոցները, որոնք շատ բնականօրէն պէտք էր լրացնէին ընտանեկան դաստիարակութեան պակասը, գէթ կրօնաբարոյական տեսակէտէն, ոչ մէկ բարերար ազդեցութիւն ունին, իրենց անկազմակերպ ու անկերպարան վարչութեան հետեւանքով։

Հայ նոր սերունդի ընտանեկան ու կրօնաբարոյական դաստիարակութեան ղեկավարութիւնն ալ լիովին կը պատկանի Հայաստանեայց Եկեղեցին, ինչպէս նաեւ միւս յարանուանութեանց եկեղեցիներուն։

Ամերիկահայոց Առաջնորդաբանը պէտք է ստանձնէ առաջնորդութիւնը ընտանեկան, տոհմային ու կրօնական այս յոյժ անհրաժեշտ դաստիարակութեան, որուն պէտք է թափ տրուի մասնաւորապէս ուսումնասիրուած ծրագրով։

Ամերիկահայ Երեսփոխանական ժողովները պէտք է լրջօրէն զբաղին այս կենսական հարցով եւ ստեղծեն մաս-

նաւոր յանձնախումբեր, որոնց գործը ըլլայ ուսումնասիրները պէտքերն ու պահանջները, գտնել թերութիւնները, եւ ծրագրել յարմարագոյն միջոցները այս կենսական նպատակի յաջողութեան համար։

Մասնաւորապէս պատրաստուած, դաստիարակուած ու մարդուած շրջուն ու մնայուն դաստիարակներ նշանակուելու են, որոնք քաղաքէ քաղաք պտտելով հսկեն դըպրոցներուն եւ ուշադրութիւն դարձնեն, որ թափուած ընդունելով պարապէս չերթան ու կատարուած գոհողութիւնները լաւագոյն արդիւնքը տան։

Ամենօրեայ հայկական դպրոցներուն մէջ պէտք է գործածուին նոյն դասագիրքերը եւ ուսուցման նոյն կերպերն ու պայմանները, մասնաւոր ուշադրութիւն կերպերի հայերէնի անթերի կրթութեան, հայոց պատմութեան եւ գրականութեան դասերու զօրեղացման եւ տոհմային առողջ դաստիարակութեան։

Կիրակնօրեայ դպրոցները ստանձնելու են որոշ եւ նոյնանման վարողութիւն հայ մանուկներու կրօնաբարոյական կրթութեան, Հայոց Եկեղեցւոյ պատմութեան եւ անոր իրական ոգլոյն մասին նուիրուած դասաւանդութեանց մէջ, ու նաեւ անոնց սորվեցնելու են հայկական երաժշտութիւն ու եկեղեցական երգեցողութիւն։

Եկեր եկեղեցական պաշտօնեանները, նամանաւանդ հովիւնները, ըլլան անոնք քահանայ, վարդապետ, քարոզիչ կամ պատուելի, պէտք է ժողովուրդին հետ ու անոր մէջ ապրին։ Կիրակնօրեայ պաշտօնեանքները բաւական չեն ժողովուրդին մէջ կրօնասիրութիւն, բարոյականութիւն, հայրենասիրութիւն եւ այլ առաքինութիւններ սորվեցնելու։ Անհատական յաճախակի ու նպատակաւոր այցելութիւններ անհրաժեշտ են։ Եկեղեցականները միայն տօնական օրերուն տուն օրհնելու, կամ հիւանդութեամբ բաւականանալու չեն, այլ իրենց այցելութեամբ բաւականանալու չեն, այլ իրենց այցելութեան

Նպատակն ըլլալու է, խրատելու թերացողները, քաջալերելու ջանացողները, հետաքրքրելու ուժացողները, պարտականութեան հրաւիրելու անտարբերները եւ եկեղեցի հրաւիրելու անպարտածանաչ հասարակութիւնը:

Նոր սերունդին օգտակարութեան համար անհրաժեշտ է պատրաստել նոր եկեղեցականութիւն մը, ամերիկեան բարձրագոյն դաստիարակութեամբ եւ հայ եկեղեցական որոշ ու հաստատուն կրթութամբ: Ամերիկայի մէջ անդամ կարելի է պատրաստել եկեղեցականեր, որոնք աւելի ծանօթ ըլլալով միջավայրի պէտքերուն եւ պահանջներուն, եւ տիրացած ըլլալով անդղիերէն լեզուին ու ամերիկեան եկեղեցիներու վարչական ճեւկրուն եւ լայնախոհութեան, պիտի յաջողին աւելի դիւրութեամբ շաղուիլ նոր սերունդին հետ ու անոնց ըմբռնումներուն եւ ակնկալութեանց համաձայն վարել Հայոց եկեղեցին, զայն գարձնելով իրական ու կենդանի ոյժ մը:

Հայոց եկեղեցին վիճակուած է ասպագայ հայ սերունդները հայ պահելու ինչպէս նաեւ անոնց մէջ տոհմային ու բարոյական ուժեղ նկարագիր կերտելու սըրբազն պաշտօնը:

Հայոց եկեղեցին անյետաձգելի պարտականութիւնըն է նաեւ կոռուիլ իր ժողովուրդին մէջ ծայր տուող եւ տակաւ առ տակաւ արմատացող մոլութիւններուն եւ կործանարար սոլորոյթներուն դէմ ու յաղթահարել բոլոր չար ու վատթարացնող աղղեցութիւնները:

Գինեմոլութիւն, բաղդախաղ եւ բաղում այլ աղղաքանդ ու տնաւեր սովորութիւններ ու յոռի ունակութիւններ արմատախիլ լնել եւ հայ ընտանիքներու մէջ բարոյական բարձր սկզբունքներ հաստատել՝ եկեղեցին ու եկեղեցականին աւագ պարտականութիւնն է:

Ժողովրդական դաստիարակութեան, մտաւոր եւ իմացական բարձրացման, ինչպէս նաեւ նկարագրի աղնուացման համար եկեղեցական քարողներէն զատ նաեւ

կաղմակերպելու է պարբերական ու շարունակական դասախոսութիւններ եւ ստեղծելու է մաքուր գրականութիւն ու ընթերցանութեան առատ նիւթ, թերթերով, հանդէսներով եւ գրքերով:

Այս ընդարձակ, մեծածախս ու դժուարին, բայց միեւնոյն ժամանակ խիստ օգտակար ծրագիրը յաջողցը նելու համար, անհրաժեշտ է Առաջնորդարանը օժտել բաւարար պիտածէով մը, որպէս զի անիկա միջոցն ու տրամադրութիւնն ունենայ լծուելու այս փրկարար ծառայութեան: Տարեկան քասանեւհինդ հաղար տոլարի գումար մը բաւական է ստեղծելու եւ յաջողութեամբ շարունակելու այս խիստ օրհնաբեր գործունէութիւնը: Ու այս գումարը, նոյն խիկ ատոր կրկնապատիկը, աննշան գումար մըն է, այս բազմանդամ ու նիւթապէս բաղդատարար յոյժ բարեկեցիկ գաղութին համար: Այս գաղութը ունի նաեւ բարի կամեցողութիւն, ինչպէս նաեւ դոհարելու եւ նուիրումի մեծ ու անընկճելի ողի: Միայն կաղմակերպութիւնն ու առաջնորդութիւնն է կարեւորը, ու այդ դերը պէտք է կատարէ Հայոց եկեղեցւոյ Ամերիկայի պաշտօնական հետինակութիւնը, Առաջնորդարանը:

Ինչո՞ւ համար ամէն հայու կամ ամէն հայ ընտանիքի վրայ չըրուի որոշ տուգք մը՝ որը շատ մեծ ըլլալու ալ պէտք չկայ, ու անոր եկամուտը յատկացուի վերոյիշեալ ծրագիրներու յաջողութեան համար: Ստացուած տեղեկութեանց համաձայն Առաջնորդ Հայու արդէն ըսկած է «ամէն հայ մէկ տոլար» տուրքի գրութիւնը, անոր եկամուտով վճարելու Առաջնորդարանի պարտքերը եւ ստեղծելու կարեւոր գումար մը ժողովուրդի կրօնական ու աղղային պէտքերուն գոհացում տալու նպատակով: Ինչո՞ւ համար չքաջալերել այս ձեռնարկը եւ չտեսականացնել Առաջնորդարանի այս նախափորձը, եւ Առաջնորդարանը չօժտել նիւթական բաւարար եկամու-

տով, վերոյիշեալ նպատակներն ու ծրագիրները յաջողութեամբ ի կատար հանելու համար:

Ահաւասիկ դարմաններու ամենէն դրականը ու ամենէն գործնականը:

Խօսքէն գործի անցնելու է:

Հոն է փրկութիւնը:

#### 4.— ԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Ահաւասիկ կ'ապրինք անանկ շրջանի մը մէջ, ուր մարդկութիւնը արիւնի եւ բոցերու նոր մկրտութեան մը դժնդակ վայրկեանները կ'ապրի: Մեծ սկզբունքներ, նըւիրական գաղափարներ, սրբադորուած արժէքներ այսօր աննախընթաց ու ահաւոր փորձերու կ'ենթարկուին: Փոքր ժողովուրդներու կեանքն ու գոյութիւնը այսօր հիմնապէս վտանգուած է, երբ հսկայ կայսրութիւններ ու զօրեղ հանրապետութիւններ իրենց կենաց ու մահու կոփամարտը կը մղեն ջղապիրի ու սարսափահար վըճռականութեամբ:

Փոքր ազգերու եւ ժողովուրդներու իրաւունքներու այս լայնածաւալ կրծատումներուն եւ անոնց գոյութեան հանդէպ ցոյց տրուած անողոք անփութութեան ի տես, կը սահմոկին մեր հոգիները, եւ վայրկեան մը անկայուն հանգստութիւնը կ'ունենանք մտածելով, թէ գէթ առ այժմ մեր չայրենիքը անհաւատալի բաղդաւորութեամբ զերծ կը մնայ այն հրաշէկ գեհենէն, որուն մէջ ճարճատամահ կ'ըլլան նորաբողոք սերունդներու սիրելազոյն ու առոյդ ծաղիկները:

Բարեբաղդաբար Հայաստան, չնորհիւ իր ներկայ քաղաքական կապակցութեան եւ վայելած զօրեղ հոգատարութեան, ազատ է ու չարիւնիր: Մենք մեր ամբողջ էութեամբն ու բովանդակ հոգիով կը բաղձանք շարու-

նակութիւնը այս խաղաղ վիճակին: Վաղուան չնախատեսուած հաւանականութիւններու մտաբերումը սակայն մեր հոգիներն ալ կը լեցնէ սարսափով ու սոսկումով:

Այս ժամանակաւոր հանգիստը մեր հայրենի ժողովուրդին, սակայն երբեք չամոքեր կսկիծն ու մորմոքը, դոր կ'զդանք մենք ի տես այն աղէտներուն ու անգուշակելի վտանգներուն, որոնց ենթակայ կրնան դառնալ մեր գաղութները Ֆրանսայի, Պալքաններուն, Սիւրիոյ եւ Եդիստանի մէջ, ուր պատերազմի սարսափները կ'իշխեն Եդիստանի մէջ, ուր պատերազմի սարսափները կ'սկսեն կամ վտանգները կ'սպառնան: Դեռ հաղիւ իրենց հանկամ վտանգները կ'սպառնան: Դեռ հաղիւ իրենց հանկամ վտանգները ստեղծած, իրենց համար նոր կեանք ստեղծած սոուսար գաղութներ, երէկուան արհաւելքներուն, անկայուն ու թափառական կեանքին մղձաւանջը սկսած են ապրիլ:

Հայրենիքի ամբողջութեան եւ գաղութահայերու կեանքին ու բարօրութեան սպառնացող այս ահազդեցիկ կարելիութիւնները սակայն, մեղի մոռցնելու չեն այն անարիւն, անտանջանք, բայց վտահօրէն վնասակար կաղմալուծումը, որուն կ'ենթարկուին մեր գաղութները, մասնաւորաբար Ամերիկահայ գաղութը:

Սակայն պէտք է ապրի Հայաստան, պէտք է ապրի գաղութահայութիւնը: Անոնց ապագային մասին տարակուսանք ապրեցնել մեր հոգիներուն խորը եւ անոնցմով անճրկիլ ու կենսապրկուիլ, ուժաթափուիլ ու կործանարար հոսանքներու անձնատուր ըլլալ, լքելով մեր հայրենաբաղձ իտէալները եւ դասալիք դառնալ մեր պարտաւորութեանց ու պայքարումներուն մէջ, դաւաճանութեան համազօր յանցանք է:

Վաղուան նոր յեղաշրջումները անտարակոյս նոր ու աւելի նպաստաւոր պայմաններ պիտի ստեղծեն: Մարդկային յառաջդիմութիւնը եւ աղատախոհ սկզբունքները չեն կրնար կասիլ ու պարտուիլ բոնակալներու ահաւոր

ու արիւնուշտ հարուածներուն տակ: Ժողովուրդներու աղասութեան եւ անկախութեան գաղափարը պիտի յաղթանակէ անպայման եւ այսօրուան սարսափելի փոթորիկներէն յետոյ, վաղը աւելի անդորր ու հանգստաւէտ կեանքի մը լաւադոյն օրերը պիտի ապրինք: Արդարութիւնը պիտի յաղթանակէ եւ արիւնէն ու արհաւրդքն վերապրողները այս անդամ պիտի ջանան արդարութեան, հաւասարութեան եւ իրաւունքներու ճանաչման զօրաւորագոյն հիմի մը վրայ կառուցանել աշխարհի նոր իրաւակարգերը: Փոքր ժողովուրդներու իրաւունքները պիտի ճանչուին միանդամ ընդմիշտ և աղասութեան նոր թուական մը պիտի բացուի մարդկային քաղաքակրթութեան համար:

Այսօրուան ցրուած, թափառական, պատուհասեալ ու տանջուած հայ բեկորները պատրաստ ըլլալու են վաղուան այդ յուսատու շրջանին, վերագտնելու ինքինքնին եւ աղգային վերանորոգուած հաւատքով եւ նոր կենսունակութեամբ գիմազրաւելու վերաշնուրթեան նոր կեանքի պահանջներն ու պարտաւորութիւնները:

Գաղութահայութիւնը եւ մասնաւորապէս Ամերիկահայութիւնը պարտականութեան մեծ բաժին մը պէտք է վերցնէ աղգային վերագարթնումի այդ փրկարար գործին մէջ: Այդ իսկ պատճառաւ անհրաժեշտ է, որ իր մէջ վառ պահէ իր աղգային ապագայ անկախութեան խտէալլ եւ կառչի այն ամէն աւանդութիւններուն, առաքինութիւններուն, հաստատութեանց եւ տոհմային կենսանորոգ ոյժերուն, որոնք պահած են զինքը դարերու ընթացքին:

Գաղութահայութեան կեանքը փրկելու եւ անոնց վերջնական ու անդառնալի կորուսոը արդիկելու համար, եւ միեւնոյն ժամանակ զանոնք այլասերումի ու ապազգայնացման վտանգներէն զերծ պահելու նպատակաւ, պէտք է անոնց ներշնչել Հայ ժողովուրդի անկորնչելիութեան գաղափարը: Դարմաններու մեծագոյնն ու հիմնականն է ատիկա:

Այդ մեծագոյն ազդակը ու հիմնական դարմանը Հայուն գոյութեան իրաւունքի մասին գօրաւոր հաւատք ու մեր ցեղային քաղաքակրթական առաքելութեան մասին խոր համոգում ունենալն է: Այդ հաւատքն ու համոզումը պիտի պարտադրեն մեղ կառչելու մեր ցեղային առաքելութիւններուն եւ ազնուադոյն յատկանիշներուն եւ պիտի արդիւն մեղի որդեղերելու այն շատ մը յոռի ու աղդաքանդ ունակութիւններն ու նորոյթները, որոնք մեր ցեղային հարազատ ներշնչումները կ'եղծանեն ու մեղ ենթակայ կ'ընեն անմիջական այլասերումի վտանգներուն:

Մեր գաղթաշխարհի նոր սերունդները Հայ պահելու եւ զանոնք վաղուած վերաշնեալ Հայաստանի մը յարմարագոյն ատաղձ պատրաստելու համար, ու միեւնոյն ժամանակ զանոնք մոլութիւններէ, զեղխութիւններէ, սիալներէ եւ սայթաքումներէ զերծ պահելու նպատակաւ, պէտք է անոնց ներշնչել Հայ ժողովուրդի անկորնչելիութեան գաղափարը: Դարմաններու մեծագոյնն ու հիմնականն է ատիկա:

Ատոր համար պէտք է անոնց մատչելի ընել Հայկական պատմութիւնն ու աւանդութիւնները եւ սովորեցնել անոնց հայկական անցեալ զարերու մշակութային բարձր ծառայութիւնները՝ թէ իր ցեղին եւ թէ մարդկութեան: Հրեայ ցեղը իր նոր սերունդները կը պահէ իր անցեալի պատմութեան ու քաղաքակրթութեան փառքերուն ուսուցումներովը, եւ հրէական ցեղին ապագայ առաքելութեան հեռապատկերովը: Հրեայ ժողովուրդին մշակութային առանձնայատուկ ներշնչումներն են, որ զերծ կը պահէն զինքը ապազգայնացումէ եւ կորուստէ: Ինչո՞ւ մենք եւս չկառչինք մեր ցեղի մշակութային առանձնա-

յատուկ ձգտումներուն եւ ինքնայտուկ ներշնչումներուն։

Այս մեծագոյն նպատակը եւ հիմնական դարմանը՝ յաջողցնելու համար, անհրաժեշտ է մեր նոր սերունդներուն, շատ մատող տարիքէն սկսեալ, աւանդել հայ պատմութեան, աւանդութեանց, մշակութային արտադրութեանց, եւ քաղաքակրթութեան մատուցած ծառայութեանց մասին մասնաւոր հոգատարութեամբ պատրաստուած դասեր։ Միայն հայերէն ուսուցանելը բաւական չէ։ Պէտք է շեշտել այն բոլոր ազգային առաւելութիւնները — ցեղային տոկունութիւնն, կենսունակութիւն եւ դիմադրականութեան հիմ կազմող պատճառներ — որոնք կրցած են ապրեցնել զինքը, մինչ իր դրացի շատ աւելի զօրեղ կայսրութիւններ, ժողովուրդներ ու ազգեր կորսուած են ընդմիշտ։

Նոր սերունդին մէջ մշակելու է իր ցեղին անցեալով հպարտ զգալու եւ իր Հայ ըլլալուն համար ամօթ ու պըզտիկ չզգալու անհրաժեշտ մտավիճակը։ Ասիկա խիստ անհրաժեշտ է նոյն իսկ անձնական յառաջդիմութեան եւ անհատական յաջողութեանց համար։

Պէտք է գիտնայ հայ մանուկը թէ ինքը դաւակն է զօրեղ ցեղի մը, որ Ասիոյ խորերը ինկած՝ մեծադոյն ծառայութիւնները մատուցած է մարդկային քաղաքակըրթութեան, պատուար կանգնելով հեթանոս հորթաներու արշաւանքներուն դէմ, նոր գաղափարներու, նոր կըրունքներու, նոր ըմբռնումներու լուսաւոր ջահը իր ձեռքին բունած։ Պէտք է գիտնայ թէ հայ ժողովուրդը առաջիններէն եղած է որ արիմալի ու յաղթական պայքար մղած է ցեղային անկախութեան եւ խորածանքի ազատութեան ի խնդիր, երբ այսօրուան քաղաքակիրթ մարդկութիւնը բարբարոսական կեանք կ'ապրէր եւրոպական անտառներու խորը։

Իր ցեղային արժանիքներուն ու մշակութային ժառանգութիւններուն գիտակ ու անոնցմով հպարտ սերունդ մը վստահօրէն զերծ կը մնայ կորուստէ եւ աւելի ճակատարաց ու անվեհեր կը մղէ իր ցեղային ու անհատական գոյամարտը։

Հայկական դպրոցներու ջանքն ու նպատակը պէտք է ըլլայ այս տեսակ դաստիարակութեամբ պատրաստել մեր նոր սերունդը։

## 5. ՀԱՅ ԼԵԶՈՒԻՆ ՈՒ ՀԱՅ ԵՐԳԸ

Հայ ժողովուրդի ապագայ մեծութեան ու անկորչնչելիութեան նկատմամբ ունեցած մեր զօրաւոր հաւատքն ու խոր համոզումը եւ Հայուն քաղաքակրթական ու մշակութային կարողութեանց ու ինքնայտուկ ըստեղծագործութեանց մասին մեր նոր սերունդին ստացած ներշնչումները, տոհմային պատմութեան ու աւանդութիւններու անխոնջ ու յարատեւ ուսուցմամբ, պիտի ըստիպեն մեզ աւելի հաւատարիմ գտնուելու մեր ազգային դպրաւոր ու կենսական ժառանգութիւններուն, որոնցմէ ամենէն կարեւորը Հայուն ԳՈՀԱՅՐ ԼԵԶՈՒԻՆ է։

Ազգապահանութեան զօրեղ ազգակներէն մին է մեր լեզուն, որ իր հնութեամբ, իր գեղեցկութեամբ, իր հնչական քաղցրութեամբ եւ քերականական կերտուածքով, հոյակապ ժառանգ մ'է, մեր նախահայրերէն մեզի կտակուած, ու զայն կենդանի ու անաղարտ պահել մեր հայրենասիրական աւագ պարտականութիւնն է։

Շատեր թերեւս պիտի փորձեն առարկել, թէ այս երկրի ամենակուլ հալոցին մէջ, ուր տիրապետող լեզուն այնքան արագ մոռցնել կուտայ բոլոր ցեղերուն իրենց մայրենի լեզուները, դժուար ու թերեւս անկարելի փորձ մը պիտի ըլլայ Հայ նոր սերունդին Հայերէնը սիրելի դարձնել ու ստիպել զանոնք որ Հայերէն խօսին։ Ըլլան

թերեւս շատեր ալ, որ յումպէտս ու անմիտօրէն թափ-ուած ջանքեր նկատեն այդ ուղղութեամբ կատարուած աշխատանքները:

Բայց ճշմարտութիւնը կայ ու կը մնայ, թէ՝ մեր գոյութեան պահպանումին համար ստիպուած ենք ապ-րեցնել այն ամէն ազդակները, որոնք թերեւս առանձին առանձին անբաւական ու անզօր ըլլան նպատակուած մեծ գործը յաջողութեամբ պսակելու, սակայն բոլորը միա-սին ու հաւաքաբար, պիտի կարողանան իրականացնել գաղութահայութեան տեւականացումը, ու չեղոքացնել հակառակ ու քանդիչ ազդեցութիւնները:

Իր ցեղին յաւերժացման հաւատացող ամէն Հայ պէտք է իր տան մէջ Հայերէն խօսի եւ իր զաւակներուն հայերէն խօսիլ սորվեցնէ: Մայրենի լեզուով արտայայ-տուելու կարողութիւնն ու սովորոյթը մտավիճակ մը կ'ստեղծէ մեր նոր սերունդին մէջ որ խիստ կարեւոր է մեր ազդանուէր ձեռնարկներու յաջողութեան համար: Հոգեբանական այդ ազդակը անզանցառելի պէտք մըն է, ու զայն ստեղծել մեր բոլորիս ալ սեւեռակէտը պէտք է ըլլայ:

Որքան կը հրճուին մեր հոգիները, երբ հայ երիտա-սարդի մը հետ ամուսնացած օտարուէի մը հայերէն խօ-սիլ կը սովորի: Ոչ թէ միայն կը սիրենք լսել զայն, այլ նաև հպարտ կ'զգանք մեր լեզուով: Եթէ ասիկա է ճը-մարտութիւնը, ինչո՞ւ համար մենք չփորձենք մեր լեզուն սովորեցնել մեր հայ զաւակներուն: Մայրենի լեզուին տի-րանալով, անոնք ոչ թէ կը վնասուին Անդլիերէն լեզուի կատարելութեան մէջ, այլ իրենց մտքերը աւելի կը մար-դուին լեզուաբանութեան մէջ ու ուրիշ լեզու մ'ալ սով-րած կ'ըլլան:

Իրբ Ամերիկեան քաղաքացիներ մեր որդեգրած հայ-րենիքին հանդէպ անհաւատարմութիւն ցոյց տուած չենք ըլլար, ոչ ալ զացած կ'ըլլանք մեր քաղաքացիական

պարտականութիւնները լիովին ու անթերի կատարել, եթէ մեր տուներուն, մեր ժողովներուն, մեր հաւաքոյթ-ներուն մէջ ու մեր ձեռնարկներու ընթացքին աշխատինք հայերէն խօսիլ, հայերէն երգել, հայերէն զուարձանալ ու հայերէն աղօթել: Ընդհակառակը միայն ճշմարիտ ու հաւատարիմ հայ մը կրնայ ճշմարիտ ու հաւատարիմ Ամերիկեան քաղաքացի դառնալ:

Հոս աւելորդ չենք սեպեր կրկնել թէ թուրքերէնի գործածութիւնը հայ տուներէն ներս ու հայ շրջանակնե-րու մէջ պէտք է բացարձակապէս դադրի: Ինչպէս այս յօդուածներուն սկիզբ շեշտեցի, ոչինչ ունիմ իմ հայ հայրենակիցներուս հանդէպ, որոնք բռնութեան տակ ու արհաւերքներու միջոցին ստիպուած են մոռնալ իրենց մայրենի լեզուն: Ազգային դժբախտութիւն մ'է ասիկա: Ու զայն պէտք է դարմանել: Հոս ազատ պայմաններու տակ ջանանք վտարել թուրքերէնը ու աշխատինք հայե-րէն սովորի: Կը հիանամ ու կը հրճուիմ երբ կը հանդի-պիմ մեր թրքախօս ազգակիցներու նոր սերունդին պատ-կանող բազում ներկայացուցիչներուն, որոնք այնքան մաքուր, ճշգրիտ ու հարազատ հայերէն մը կը խօսին: Եւ անոնցմէ շատ շատեր հոս սովորած են: Ինչո՞ւ չընդհան-րացնենք ասիկա, ու ամէն հայ այս երկրին մէջ Հայերէն խօսիլ ապվի, ՈՒ ՀԱՅԵՐԻԷՆ ԽՕՍԽԻ:

Հայերէն խօսելու այս ազգային անզանցառելի պար-տականութեան կը յաջորդէ սէր դէպի հայկական երգը ու անոր հետ համահաւասար հայկական պարերը: Ու հիմա կը մօտենանք այն խիստ փափուկ հարցին ու կարե-ւոր պատճառին, որ գլխաւորաբար սկիզբ տուաւ այս յօդուածաշրքին, որուն դարմանը՝ թէեւ դժուար, բայց խիստ կարեւոր է մեր ցեղային մշակոյթն ու նկարագի-րը բարձր եւ անաղարտ պահելու համար:

Հոս նախ կ'ուզեմ զօրաւոր կերպով շեշտել թէ հայ հասարակութեան ուրախութեան, խրախճանքին, երգե-

լուն ու պարելուն չէ որ հակառակ եմ : Ընդհակառակը ուրախութիւնն ու խրախճանքը ազգի մը երջանիկ ու առողջ կեանքին արտայայտութիւններն են : Սակայն աղուային առողջ կեանքն ու կենցաղը կը պահանջեն որ հայկական բնոյթ կրեն մեր հաճոյքները, հայկական ըլլան մեր արտայայտութիւնները, հայկական ըլլան մեր երգերն ու պարերը :

Պարը գեղարուեստ մըն է եւ անյիշատակ դարերէ իվեր գործածուած է նոյն իսկ նախապատմական ժողովուրդներու կողմէ, ոչ թէ միայն հաճոյքի ու զուարճութեան համար, հապա նոյնիսկ իր կրօնական զգացումներուն եւ պաշտանքին արտայայտութեան համար : Բայց պարն ալ գեղարուեստ ըլլալէ կը դադրի ու կը նըւաստանայ, երբ անիկա եւս մեր ակնարկած երաժշտական գուեհիկ եղանակներուն եւ անամօթ երգերուն նման, փոխանակ մեր գեղեցկագիտական բարձր զգացումներն յուցելու, մեր անասնական անբարոյիկ բնազդները կը չոյէ : Ասիկա այնքան ճշմարիտ է ամերիկեան կամ եւրոպական որքան արեւելեան պարերու համար : Հետեւարար մեր քոլոր պարահանդէսներուն մէջ ու խրախճանքներու ընթացքին պէտք է անաղարտ պահենք պարելու այս բարոյական ու գեղեցկագիտական յատկանիշը, ու վտարենք ինչ որ օտար, անհարազատ ու այպանելի է :

Որքան գեղեցիկ են հայկական խմբական պարերը, հայկական եղանակներով ու երգերով առաջնորդուած, ու ոչինչ կայ դատապարտելի այն անջատ պարերուն, թեւ խաղերուն եւ զոյտ պարերուն մէջ, երբ ոչ-առարկելի եւ սրտայոյզ եղանակներու ներշնչման տակ կը կատարուին սիրուն, չնորհալի ու գովելի ճկունութեամբ եւ հիասքանչ նրբութեամբ ու նաղանքով :

Ես երբեք չեմ բաժներ շատերու այն առարկութիւնը թէ հայկական երաժշտութիւնը խեղճ է ու անբաւական մեր խրախճանքներուն եւ պարերուն համար : Ընդհակա-

ռակը խիստ ճոխ ու հարուստ է, եթէ ուզենք վնտոել, գտնել ու սիրելի դարձնել զանոնք հայ հասարակութեան ամենուրեկը : Թղթական բռնակալութեան ու հալածանքներուն ներուն ներքեւ, արգիլուած ու հալածուած են նաեւ հայկական երգերն ու երաժշտութիւնը եւ ճնշուած հայութիւնը իւրացուցած է իր թշնամիին լեզուն ու եղանակը : Տարակոյս չկայ թէ անոնցմէ շատերը նոյնիսկ հայ երաժիշտներու հեղինակութիւններն են, արտայայտուած թուրքերէն տգեղ ու անիմաստ բանաստեղծութեամբ :

Մեր երաժիշտները, որոնք այսօր հրապարակի վրայ են ու ընթացք կուտան ներկայ խրախճանքներու, նըշանտուքներու, հարսանիքներու, զաշտահանդէսներու եւ բոլոր հաւաքոյթներուն մէջ, երբեք յանցաւոր չեն ու ոչ ալ մեղադրելի, որովհետեւ անոնք կուտան ինչ որ ժողովուրդը կը պահանջէ : Անկասկած անոնք նոյն կարողութեամբ եւ նոյն տաղանդով պիտի հրամցնեն մեզ մեր հարազատ եղանակները, եթէ մատչելի ընենք զանոնք իրենց, եւ ընդունելի ժողովուրդին :

Հայկական երգն ու երաժշտութիւնը եղած է ճոխ, երրներանգ ու մաքուր : Սկսած մեր ժողովրդական անդիր բանահիւսութիւններէն, գողթան երգիչներու գուսանական երգերէն, մեր շարականներէն ու տաղերէն, հայ աշուղներու յօրինած ու երգած սիրերգներէն, մինչեւ նոր ըրջանի գեղջկական երգերն ու հայ արուեստագէտներու ստեղծագործած քաղցրանոյշ եղանակները, առատ նիւթ կը մատակարարեն մեր երաժշտական բաղմանքներուն լիառատ ու հոգեպարար դոհացում տալու :

Միայն անհրաժեշտ է որ ողբացեալ եւ մեծատաղանդ կոմիտաս Վարդապետի, վաղամեռիկ ու մեծ երաժշտագէտ Սիւնիի հետքերուն վրայ քալող կարող երաժշտագէտներ պրատեն, հետազօտեն, հաւաքեն, յօրինեն ու հայ հասարակութեան մատչելի ընեն հայ երգն ու հայ երաժշտութիւնը :

**Այսօր Ամերիկայի մէջ մենք ունինք քանի մը կարող ու տաղանդաւոր երաժշտագէտներ՝ որոնց անունը հոս տալ հարկ չեմ տեսներ որոշ պատճառներով, եւ որոնք հսկայ ջանքեր կը թափեն հայ երգը հայուն սիրելի դարձներու համար: Ինչո՞ւ ազգային հեղինակաւոր մարմիններու, օրինակի համար Առաջնորդարանի նախածեռութեամբ, յանձնախումք մը չկազմուի այդ երաժշտագէտներէն ու այլ կարող անձերէ բաղկացած, որոնք հաւաքեն, զտեն, համադրեն հայկական երգերն ու եղանակները ու զայն ժողովուրդին մատչելի ընեն մնայուն պընակներու վրայ եւ նօթագրութիւններով, որպէս զի ամէն տուն ու ամէն հայ լսէ զանոնք, նուագէ զանոնք, երգէ զանոնք ու հոգեկան աւելի հարազատ եւ աւելի հոգեզար հրճուանք ու հիացուամ դգայ իր էութեանը խորը:**

**Ահաւասիկ ամենադրական դարմանը եւ ամենագործնական միջոցը, որուն համար այժմէն իսկ պէտք է դործի սկսինք անյապաղ:**

## 6.— ՀԱԽԱՔԱԿԱՆ ԳԻԾԱԿՑՈՒԹԻՒՆ ՈՒ ԿԱՄԵՑՑՈՂՈՒԹԻՒՆ

Դարմաններու նկատմամբ ընդհանուր խորհրդածութեանց եւ համառօտ ուրուագծումի ընթացքին, ջանացի մատնանիշ ընել այն բոլոր դրական ու արմատական միջոցները, որոնք իմ կարծիքով անհրաժեշտ են բաղձացեալ արդիւնքին հասնելու համար: Յաւակնութիւն չունիմ երբեք պնդելու, թէ ատոնք են միակ դարմանները, ոչ ալ լիակատար վերլուծում մը կատարողի գոհունակութիւնն ունիմ: Բնաւ երբեք: Ընդհակառակը կը հաւատամ թէ նորանոր թելադրութիւններ, մտածումներ ու խորհրդածութիւններ՝ աւելի փորձառու, աւելի իրազեկ ու աւելի սրտցաւ ազգայիններու կողմէ, կրնան ընդհանուր խնդրոյն վրայ նոր լոյս ձգել եւ աւելի ուսում-

նասիրուած ու ամբողջական ծրագրի մը կազմութեան նպաստել:

Ինչ որ ուզեցի միորձել այս էջերուն մէջ, աննախընթաց ու զօրեղ ջանք մըն էր, յանկարծական ու սթափեցուցիչ ցնցուամ մը յառաջ բերել, ամերիկահայ հասարակութեան խիզն ու գիտակցութիւնը արթնցնել, հայ ժողովուրդին ուշադրութիւնը դարձնել իր ցաւերուն ու իր պէտքերուն, եւ ահազանգը հնչեցնել՝ մօտալուտ վտանգներուն եւ սպառնալիքներուն դէմ պատրաստուելու համար:

Իմ փափաքս էր պիոխել հայ հասարակութեան ընթացիկ ըմբռնողութիւնը շատ մը արտաքնապէս անվնաս կարծուած երեւոյթներու, մոլութիւններու եւ օտարամուտ սովորութիւններու նկատմամբ, ցոյց տալ անմեղ կարծուած շատ մը արարքներու ետեւ թագնուած սպառնալիքները, ու ստեղծել հաւաքական մտավիճակ մը, որ կարենայ աւելի զգուշաւոր ընթացք մը պարտադրել հայ հասարակութեան ու նոր սերունդին:

Ես խորապէս համոզուած եմ, թէ հոս ակնարկուած շատ մը սխալները անուշադրութեամբ կը գործուին, անխորհուրդ ու անզգայ անտարբերութեամբ կը շարունակուին, եւ թէ սրտցաւ ու անկեղծ ցուցմունքներ, ու անվերապահ մատնանշումներ պիտի զդացնեն վտանգը ապագայ աւերին եւ պիտի արգիլեն շարունակութիւնը այդ սխալներուն ու սայթաքումներուն: Նոյնպէս կը հաւատամ թէ անտարբերութեան քանդիչ թմբիրը պատճու կը դառնայ շատերու մոլորումին:

Այս յօդուածաշարքին առթիւ ստեղծուած հետաքրքրութիւնը, արտայայտուած բազում նամակներու, հեռախօսներու եւ անհատական հանդիպումներու միջոցաւ, աւելի եւս կը հաստատեն իմ համոզումներս:

Շիտակ չէ թերթս հաւատալ թէ ամէն հայ կը սիրէ այս գրութիւնները: Նոյն իսկ գտնուին ոմանք, որ հա-

կառակ իսկ ըլլան հոս արտայայտուած մտքերէն ոմանց : Կան նաեւ ուրիշներ, որոնք այս գրութեանց արժէքը պղտիկցնել կը փորձեն իմ անձիս վերադրուած ճիշտ կամ վերացածին թերութիւններով, եւ կամ իմ պատկանած կազմակերպութիւններուն մէջ թերացումներ փնտուելով : Ճշմարտութիւններու դէմ պայքարելու եւ անոնց արժէքը պղտիկցնելու համար գործածուած շատ աժանագին ու տկար զէնքեր են ատոնք :

Այս գրութիւնները ոչ հակառակութեան, ոչ չարամը-տութեան, ոչ ալ անձնական կիրքերու յագեցման համար գրուած են : Անոնց նպատակն է սխալները մատնանշել միայն, հոգ չէ թէ ուլքեր ըլլան դանոնք գործողները : Բոլորովին մաքրակրօնութիւն քարողել չէ այս էջերուն նպատակը, ոչ ալ սուրբ ձեւանալու ոեւէ փորձ կայ այս տողերը շարադրովին կողմէն : Այս սխալներուն համար բոլորս ալ յանցաւոր ենք, ու բոլորս միասին պէտք է շտկենք դանոնք : Դատապարտել չէ սոսկ՝ նպատակը այս գրութեանց, այլ դիտակցիլ է մեր ներքին ցաւերուն եւ անոնց դարմանին մասին մտածել հաւաքարար :

Ուրախալի ու քաջալերական երեւոյթն այն է սակայն, որ հսկայ մեծամասնութիւն կը կազմեն անոնք, ո-րոնք կը համակրին ու կը ձայնակցին հոս արտայայտուած միտքերուն : Նպատակը հաւաքական գիտակցութիւն, խղճահարութիւն, դգուշութիւն եւ ուղղուելու կամեցութիւն ստեղծելն է, ու ատիկա պիտի յաջողինք իրականացնել, եթէ շարունակութիւն տանք այս շարժման, եւ աւելի խելացի ու շրջահայեաց առաջնորդութեամբ վարենք յաջորդական ձեռնարկները :

Կան շատեր՝ որոնք խորապէս կը հաւատան այս քըն-նաղատութիւններուն, բայց թերահաւատ են անոնց գրա-կան արդիւնքին մասին : Խափանենք թերահաւատութեան այդ մեղացնող ու կենսաղրկող ողին, եւ նոր յոյսով ու

վերանորոգուած հաւատքով լծուինք առաջադրուած գոր-ծին :

«Ուրիշ ժողովուրդներ ու ազգեր ալ նոյն թերութիւն-ները կը գործեն», կ'ըսուի մեզի ամէն անոնց կողմէ, ո-րոնք գործուած չարիքները արդարացնել կը փորձեն : ին-չո՞ւ չպատասխանել անոնց թէ մէկ սխալ մը՝ ուրիշ սխալ մը չարդարացներ, եւ եթէ ուրիշներու ձեռնտու է այդ տեսակ աղդաքանդ արահետներէ յառաջանալ, մեր ժո-ղովուրդին համար կործանարար ու անդարմանելի ան-կում մէ : Ուրիշներ օրինակելու, անոնց սխալներուն հե-տեւելու այդ աղդալնաս յատկանիշը թող պակաս ըլլայ մեր նկարադրին մէջ :

«Ժողովուրդը կը սիրէ ու կը փնտոէ այդ բոլորը, հետեւաբար գոհացում տալու է անոր պահանջներուն», կը յեղյեղեն շատեր, նոյն իսկ հանրային պաշտօնեաներ : Մեր աղդային, կրօնական, քաղաքական, կրթական ու բարեգործական բոլոր կազմակերպութեանց պարտակա-նութիւնն է հոսանքին դէմ կուրծք տալ, ոչ թէ հոսանքն ի վար թիւավարել : Անոնց գոյութեան նպատակը ժողո-վուրդին քմահաճոյքներն ու մոլութիւնները փայփայելը չէ, այլ անոնց ջլատիչ ու փտտեցնող աղդեցութեանց դէմ պայքարիլն է :

Աղդապահպանումի եւ տոհմային մաքուր նկարադրի կերտումի դժուարին բայց նուիրական գործին համար նախ հաւաքական գիտակցութիւն անհրաժեշտ է, յետոյ հաւաքական կամեցողութիւն :

Այս գեղեցիկ ու սկոփարար հեռապատկերը իրակա-նացնելու համար աղդային բոլոր հաստատութեանց, քա-ղաքական կուսակցութեանց, կրթական, բարեգործա-կան ու շինարարական կազմակերպութեանց միանուագ ու համերաշխ գործակցութիւնը անհրաժեշտ է :

Հայաստանեայց Եկեղեցւոյ առաջնորդութեան ու զե-կավարութեան մասին արդէն շեշտեցինք երկար, թուելով

այն կարգ մը պարտականութիւններն ու ձեռնարկները, որոնք իր գործունէութեան սահմանին մէջ կ'իյնան : Նաեւ շեշտեցինք բոլոր միւս մարմիններու օժանդակութեան կարեւորութիւնը :

Ժամանակը եկած չէ՞ արդեօք, որ Հ. Բ. Ը. Միութիւնը, որ ճիշտ է թէ հայրենիքի կարիքներուն համար կազմակերպուած մարմին մըն է, ինքոյնքը յարմարցնէ նոր պայմաններու յեղաշրջումներուն եւ նոր ու կենսական պէտքերու եւ պահանջներու գոհացում տալու մասին մտածէ : Իր կազմակերպութեան համազգային ու տարածուն հանգամանքը, ինչպէս նաեւ իր ձեռքին մէջ կերպունացած հսկայ գումարները կրնան հրաշքներ գործել հայկական գաղութիւնները ուծացումէ ու ձուլումէ փրկելու ծանր աշխատանքներուն մէջ :

Մեր քաղաքական կուսակցութիւնները, որ այնքան գովելի ու արդիւնաւէտ աշխատանք կատարած են գաղթաշխարհի հայութիւնը ՀԱՅ պահելու գործին մէջ, պէտք է մասնաւոր գործունէութիւն մը սկսին ու մարտական աներկիւղ կեցուածքով թումբ կանգնին կործանումի գահավիտող հոսանքներուն առջեւ :

Թամէկավար Ազատական կուսակցութիւնը, որ այս ժողովուրդի հարազատօրէն աղքայնական կուսակցութիւնն է, պէտք է տէր կանգնի իր աղդային պարտաւորութեանց : Իիւանագիտական նոր պայմաններու բերմաբ բոլորովին գաղութային մարմին դարձած ու իր քաղաքական գործունէութեան դաշտը նեղցած, այժմ անիկա իր գոյութեան գորաւորագոյն կոռուանը պէտք է փնտոէ գաղութահայութեան պէտքերուն ընդառաջ երթալու ջանադրութեանց մէջ :

Ադրասիրական գեղեցիկ ժեստով մը, երկու տարի առաջ, Թամէկավար Ազատական կուսակցութեան Ամերիկայի Շրջանային ժողովը, որոշեց արգիլել թրքական եղանակներու գործածութիւնը իր ձեռնարկներու միջոցին :

Փառաւո՞ր որոշում, որ պատիւ կը բերէ Կուսակցութեան : Պէտք է խստիւ գործադրել տալ այդ որոշումները ամենուրեք : Պէտք է նորանոր որոշումներով եւ զանոնք գործադրել տալու վճռականութեամբ, սատարէ անիկա ազգապահանութեան մեր չքեղ աշխատանքներուն :

Գաղափարականով եւ արտայայտութեամբ Խորհրդային կարգերուն մօտիկ եղող մեր հոսանքները, որոնք մեր սիրուն Հայրենիքին բարձրաթռիչ վերելքին անունով կը խօսին շարունակ, ինչո՞ւ չեն ջանար մեր վերածընող ու յառաջիմող ժողովուրդին նոր երգերն ու երաժշտական գողարիկ ստեղծագործութիւնները ապրեցնել հոս, գաղութներու մէջ տարածելով զանոնք, փոխանակ յետադէմ ժողովուրդներու խորթ՝ ու նոր կարգերու անհաղորդ՝ երաժշտութիւնը տեւականացներու : Վերազարթնող Հայ ժողովուրդի սրտէն ու հոգիէն բղխած նոր երաժշտութեան կենսանորոգ շունչին պէտք ունինք մենք, պէտք է ներածել հոս ու մատչելի ընել մեր բոլոր զաղութներուն անյապաղ :

Մեր կրթասիրաց, ուսումնասիրաց ու շինարարական բաղում կազմակերպութիւնները, որոնցմէ ոմանք հսկայ գանձեր ունին իրենց տրամադրութեան տակ, ու ներկայ անձեռնտու պայմաններուն հետեւանքով անկարող են զանոնք գործածել իրենց բուն նպատակին, արդեօք մեծագոյն իմաստութիւնը ցոյց տուած չե՞ն ըլլար, եթէ իրենց գումարներուն գէթ մէկ մասը, յատկացնեն գաղութահայութեան տումային ու մշակութային դաստիարակութեան համար :


Այս բոլոր թելադրութիւններուն, յառաջադրութիւններուն եւ բաղձանքներուն մէջ ոչինչ կայ անկարելի, ոչինչ կայ առարկելի կամ վիճելի, պայմանաւ որ հիմնական պէտքերուն ու պահանջներուն համար նոյնատեսակ հասկացողութիւն եւ համանուագ մտածողութիւն կարելի ըլլայ ստեղծել : Երբ այս հաւաքական հասկացողութեան


միանայ նաեւ գործելու պատրաստակամութիւն եւ հաւա-  
քական կամեցողութիւն, այն ատեն յաղթանակը տա-  
րուած կ'ըլլայ:

Լծուինք այս փառահեղ աշխատանքին, ջերմեռանդ  
հաւատքով, խոր գիտակցութեամբ եւ անընկճելի վճռա-  
կանութեամբ:

(Վերջ)







ՀՀ Ազգային գրադարան



NL0419755

